

8

891-99

9-71



1. 542-3
9-47

ՏԻԳՐԱՆ ԶԵՂՈՎԻԿԻՐԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ԶԱՅՆԵՐ

ՏԵՐՏԻՐԻՆ ՈՃԻՐԸ
ՀԱՐՍԻՆ ՎՐԵԺԸ
ԿԱՂԵՆՏԻՆ ԶՈՉԸ
ԼՈՒՐ ՀԵՐՊՈՍԸ
Ի ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒԹԻՒՆ
ՏԿԱՐԻՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ
ՄԵՐ ՈՒԺԸ

Տպագրիչ . Հետարակին

ՎԱՂԻՆԱԿ Ս. ԲԻՒՐԱՏ

Սուլբան Համբամ Մոլուքաս

Ա. Պոլիս

1910

891.99
2-71

NOV 2011

ՄՐ ՏԻԳՐԱՆ ԶԵՂԿԻՒՐԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ԶԱՅՆԵՐ

1001
1018



ՅԱԿԴՐԻՉ-ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՎԱԼԻՆԱԿ ԲԻՒՐԱ

Սուլյան Համամ Մոլա Թակ

Կ ՊՈԼԻՍ 1910

17 JULY 2013

49203

ՏԵՐՏԵՐԻՆ ՈՃԻՔԸ

Երբ եկեղեցին տուն դարձաւ Տէր Բարթող՝ յայտնապէս կ'ողաքար, ու լայն դեմքին վրայ, նեղ ճակատին մէջտեղ, մկաններու խիտ ծալքերն հոգեկան խորունկ խռովք մը կ'մատնէին :

— Վայ, վայ, զիմքուքի ոգիներ, Աստծոյ տունին ալ չեն խնայեր, մրժմրթաց, ու մերկ սենեակին փայտէ սէտիրին անկիւնը կծկուեցաւ, գոյեց աչքերն ուժգին, երկու ձեռքերը քունքերուն՝ հակեցաւ վար, ու ինկաւ խոր մտածողութեան մէջ :

Բ. Քաղաքին հայ տուներուն չէին խնայած, տամնօր թալլած, սպաննած էին, բայց ի՞նչպէս յանդգնած էին ձեռք դպջնել եկեղեցին, Սոտուծոյ տանը : Այս Դարցումը կ'ըրջէր քահանացին մէջ : Տէր Բարթող բացաւ աչքերն ընդուստ, դիտեց իր սենեակին մերկութիւնը : Խուժանին աւերող ձեռքը հնի ալ դպած էր, ասեղ մը իսկ չէր ձգած իր տանը մէջ :

Կրօնականը զզուանքով փակեց թարթիչները ու իրեն անանկ թուեցաւ որ այդ պահուն կրկին կ'գտնուէր այն քառակուսի ահազին փոսին եղերքը գերեզմանտանտ մէջ, ուր՝ իրարու վրայ դիպած էին վիրաւոր, յօշոտուած անձանաչ դիսկները :

Քահանան գողաց վախով : Ուրիշ պատկեր մը մըտաբերել ուզեց, բայց վայրկինապէս ան կրկին կարծեց տեսնել մերկ զիսկներուն մէջ տակաւին ոգեւարողներուն սարսուաը, լսեց հոնդիւններ՝ դիլուած մարմիններուն ստորոտէն թռող, որոնց վրայ երկարած էր խաչն ու զանոնք օրհնած :

Քահանացին դէմքը մռայլ էր, բայց հեգնութեան ծիծաղ մը ուրուագծուեցաւ անոր վրայ .

— Ամէնն ալ բիրով մեռցնելէ վերջ, զիս կանչեցին մեռելի կարգ կատարելու համար հաւաշեց :

Պատկերը շարուանակուեցաւ Տէր Բարթողի միտքին մէջ ու աւարտեցաւ :

Քահանան տեսաւ թիերուն շարժիլն, տամուկ հովերու սեւութիւնը մարմիններու վրայ, յետոյ քանի մը սրունքներու հողէն դուրս ցցուածքը, ու անոնց ծածկուիլը վերջապէս լցուած խրամատը : Կրօնականն այս արասոլ պատկերը վանել ուղեց կրիմն : Ելաւ պարտկեարանին մէջ միշտ աչքերը դոց, յետոյ անուժ ցաւ սենեակին մէջ միշտ աչքերը դոց, յետոյ անուժ ինկաւ սէտիրի տախտակին վրայ, ուր՝ բաղմոց մը, բարձ մը իսկ չէր մնացած :

Պատուհանէն դուրս ձմեռնամուտի վերջալոյս մը աղտոտ կարմրութիւններ կ'ցանէր ցանցառ ամպերու վրայ, Տէրտէրը դիտեց դուրսն ու նշմարեց ծառերուն ենակն եկեղեցիին գմբեթը : Յիշեց շաբաթ երեկոններն, այն երջանիկ, բարի հին օրերն որոնք երազ կուգային իրեն :

— Աստուած այս չարեաց պատճառին մուխը մարէ :

Գմբեթին տեսքը քահանան փոխադրեց եկեղեցիին գաւիթը, ուր երկու կողմնակի սրբոց պատկերները պատռուած էին, մերկացուած հաւասարեցներու նուիրած արծաթէ, ոսկիէ սիրտերէն, աչքերէն, թաթիկներէն ու հազար փոքր միամիտ բժժանքներէն : Հապատաճարին մէջ, կամարէն կախուած ջանը փշուած գետինին վրայ, առաքեալներու նկարները կողմնակի պատերուն վարյ ծակծկուած, քուրջի նման կախուած, ու խորանը մերկ, պահքի օրերէն տասն անգամ տիսուր տեսքով, անոր աստիճանները տապարով խորտակուած Աստուածածնի նկարը ձիու թրիքով աղարտուած, գընտակին մաղ գարձած, ինսայուած իր մը չկար եկեղեցիին մէջ :

Այս դժնէ նկարը Տէր Բարթողի մտքին մէջ կրկին անգամներ կազմուեցաւ ու քայքայուեցաւ : Աստուծոյ պաշտօնեան մոռցած իր, իրեններուն զոհերը, աւարի տուած ինչքը, անարեկումով, զարոյթով Տաճարին դատարկ, կողոպառած, սրբազզծուած երևոյթը կ'երազէր ակամայ ու զարմանքով :

Կրօնաւորին ուղեղը տեսակ մը թմրութիւն կ'ըստանար, յիմարական շարժում մը անոր կ'տիրապետէր երբեմն : Աչքերուն մօտէն յանկարծական սեւութիւն մը կ'անցնէր :

— Ախ, վատ, վատորդիներ, չնազգիներ, գոնէ Աստծոյ տանը խզճային :

Կ'կակազէր այսպէս, ու բերանը կ'ըսնէր սթափելով : Մէկը կրնար զինքը լսել :

Բ..... քաղաքն Հայաստանի ներքին մասին մէջ է, ու տչնան մէջն իսկ խիստ ցուրտ կ'ընէ, տեղացին կ'ըսէ ասոր համար .

Սուրբ Յակոբն հոս՝ կ'թօթուէ մօրուք :

Աշնի միջինքին հասարկել մանարուք :

Տէր Բարթող գողահար, մոռացումով գուեց .

— Երէցկին, Երէցկին, Ե՛պրոս, Քիւրքի ճիւպպէս բե՛ր :

Կանացի ձայն մը վարէն պատսսխանեց

— Ի՞նչ Տէրհայր, ի՞նչ կ'ուզես :

Քահանան լոեց, ա՛լ չձայնեց, զգաց խարկանքն ու ժպտեցաւ ծիծալով մը որ լացի մը հաւասար էր :

— Զէ՛ հաւաչեց կրօնականը, անօրէններն ա՛ն ալ տարին . Տէր Բարթող աւելի կծկուեցաւ....:

Քահանան տամնեհինդ օր դուրս չէր համարձակած ելլել իր փուխերիկին մէջի թաքստոցէն, քանի մը օր առաջ գացած էր պաշտօն կատարելու դիակներու վրայ, ու այդ շաբաթ իրիկուն միայն համարձակած էր եկեղեցի վազել :

Հիմա միամիտ, հաւատաւոր մարդը կը տանջուէր շատաւելի: Ան յոյս ունէր եկեղեցին գէթ անվաս դանել: Ու ի՞նչ տեսած էր, վայ իր աչքերուն:

— Վայ ինձի, վայ ծովացեալ մեղացո, կ'սաղմուէր երբեմն մութին մէջ քահանան: Անոր գանկը կ'այրէր կրակներու մէջ, մինչ ոտքերուն մատները ցուրտէն շէն զգար:

Խունկի, կնդրուկի սուրբ, անուշ շունչ մը սենեակին մէջ տարածուեցաւ բաց գանէն: Կրօնականն իր ուռնդերն անաստնի մը պէս ընդլացնեց ու չնչեց հեշտանքով: Իր թաւ մօրուտէն ու պիմերէն վեր հրճուանքի կծկում մը շարժեցաւ, մնդմօրէն վեր առաւ ձեռքն ու խաչակնքեց աղօթք մը ծամծմելով:

Խունկին խիտ բոյրը զինքը փոխադրեց հին աղէկ օրերու ձմեռ գիշերներուն խնծիղին մօտ, լայն Քիւրսիին գաղջ վերմակին տակ թմբիրով անզգայ: Քահանան բերնին մօտ զգաց ձեռք մը որ հավանք եղած ինկացած, քահրիպարի երանդով խաղողի ողկոյզ մը կ'մօտեցնէր շրթունքներուն. բացաւ շրթներն ու դոցեց տենդով:

Կրկին սթափեցաւ կրօնաւորը: Սենեակին մէջ մոռանի մը չափ' մութ էր, ու պատուհանին մօտ լուրթ կապոյտ մը հաղիւ կ'զգացուէր:

Լամբար ալ չունինք, այ անիծուած կեանք, շշնչեց:

* *

Քահանան բոլոր գիշերն հսկեց: Մինչեւ արշալայս թեւն իբր բարձ տուած երէցինին: Ժամերով համբեց դուրսը հնչող ճոկաններուն քանակը, և տանջուեցաւ կողպուափ, սպանութեան, պղծումի յիմարացնող տեսիւ-

ներով: Կարճատեւ պահերու մէջ ամէն զգացում, պատկեր կ'ամհետանային անոր մէջ, ու Տէր Բարթող ծանրացած, այրող ճակատը կ'հակէր ննջելու համար, բայց ահա եկեղեցին բակն էր, գաւիթը, տաճարին մէջ, ջաներու բեկորներուն վրայէն կ'անցնէր զգոյշ ոստոստելով, խորանին մօտ վերջապէս, պատառուն սրածուած սրբազան պատկերներու լերկ գանկերուն քով, Աստուածածնի ալլագուած պատկերին առջեւ: Ոչ մէկ անօթ կ'գտնար իր տեղը, կ'ծուէր համբուրելու միւռոնի անօթին խորչիկը, հոն արիւնոտած քուրջ մը կ'գտնար ու քանի մը փամփուշտ: Ընդոսու գլուխը վեր կ'ցցէր ու աչքերը կ'բանար մութին մէջ: Քահանան յետին ճիգ մը ըրաւ ասոնք վանելու ու զղաց եկեղեցի գայցած ըլլալուն:

— Ախ, Տէր Աստուած, Երբ կ'լուսնայ, Երբ կ'գոչէր Տէր Բարթող:

Ժամ մ'անընդհատ «Առաւօս Լուսոյն» ու Նարեկէն հատուածներ սաղմոսեց: Խաչակնքեց բիւր հեղ ու համրիչին ծայրի սատափէ խաչը պատցուց դէմքին ամէն մասերուն վրայ:

Հարցում մ'ալ շատ օտար, այդ պատկերներուն հետ կուգար քահանային շրթներուն վրայ:

— Աստուած ինչո՞ւ արդեօք թող տուաւ որ իր տունը թալլէն . . . :

Այս մտածումը բնական մէկ հետեւանքն էր Տէր Բարթողի մտքին միամիտ, հաւատաւոր կազմուածքին, թէւ ան շատ անբնական երեւար իրեն:

Բայց անմիջապէս իր մտածումը կ'չփմեղէր կրկնելով քահանան:

— Է՛, մեծ է Տիրոջն արդարութիւնը, Ես մնացի իր գործերը քննողը, ու թեթևացած կ'զգար ինքոյինք:

Բայց ի՞նչ անիծուած միտք: Հարցումը հակառակ

կամքին, կայծի մը նման կ'ակօսէր միտքն ու դայն կը ցնցէր :

Արշալոյսին մօտ քիչ մը մրափեց տէրտէրը :
Երբ ելաւ տեսաւ թէ արևը սենեակին տիրած էր :

Դրաւ փակեղը, ու հողաթափերով ուղղուեցաւ եւ կեղեցի :

Երթա՛մ, Երե՛ցին, Երթա՛մ ժամ, աղօթք մը կարգամ ու քանի մը տուն պտտիմ, պարտքս կատարեմ :

— Եկեղեցին դրան մօտ հանեց փակեղը, ընկճուած ներս մտաւ, զնաց խորանին առջև ծնկաչոգ ինկաւ ու աղօթեց երկար : Երբ ելաւ աղօթքէն զգաց թէ կուլար, չորս կողմը զննեց, ամէն իր աւելի տիսուր թուեցաւ իրեն :

Սրեն առատ լոյսով կ'լուար տաճարին տախտակամածը :

Ճիշտ մէջտեղն ուղղուեցաւ, կամարին տակ, ու լաւ մը զննեց գետինի փշրած շրջանակները, նկարները ամէնքն ալ սրահար էին եղած, համկեցաւ աւելի ու Յովհաննէս Սուուքեալին աչքերը սուրի ծայրով փորուած գըտաւ : Ելաւ արագ քայլով խորանին վրայ ու հոն կրկին անհուն թախիծով դիտեց Աստուածածնի աղարտուած դէմքը, փնտոեց սկիհը, քչոցներն, որոնց զանգակիկներէն մի քանին տափակցած, նշմարեց խորանին մարմար յատակին վրայ :

Կրկին դժնէ հարցումը կրկնուեցաւ իր մէջ :

— Աստուած ինչո՞ւ չպատմեց իր տունն անպատողները, աս ի՞նչ զարմանալի բան :

Ու աւելցուց .

— Մեղայ, մեղայ, Ամենասուրբ Երրորդաթիւն, մեղայ :

Այդ խօսքերուն պահուն իսկ կրկնուեցան իր մէջ նոյն հարցումը :

Սրանեղած, կարկամ քայլերով աճապարեց դուրս ելլել :

Տաճարին մէջտեղ կանգ առաւ, ու վեր նայեցաւ, գէպ ի կամարը : Հոն, կամարին մէջտեղը, երկու որմերըն իրար կապող հաստ գերանին ետին կ'փայլէր Յիսուս սի պատկերն իր հաստ արծաթեայ շրջանակին մէջ :

Հրճուանք մը լեցուց քահանային պիրար .

— Ան իր տեղն է, կրկնեց, անօրէնները չեն տեսեր, ի՞նչ որ է...:

Դուրսը ոստիկանները փողոցները խոնուող սովատանջ կիներու հաց կ'բաշխէին :

Քահանան անցաւ անոնց մէջէն՝ զանոնք ախրօրէն ողջունելով :

Պարտեցաւ թաղերն ամայի, քանի մը տուներ մըտաւ : Ամենքն ալ իրար լաւ կը հասկնային, և ոչ մէկուն միսիթարութեան խօսք մը գտաւ ըսելու : Որբեւայրի հարսեր հազիւ թոյլ մը կ'համբուրէին քահանային ձեռքը և խորոնկ մը կ'չնչէին, որ խեղդուած հառաչի կ'նմանէր : Պառաւները կ'երերային բոպիկ ոտքերով, քորջերու վրայ ինկած, մեռելի կայուն ակնարկով, ու երբեմն իրենց դողդոջ մատներով իրենց գլխի սեւ լաջակները կ'սեղմէին :

Տէր Բարթող կարծր սիրտ մը ունէր ինչպէս բոլոր իր ընկերակիցները, ան շատ ման տեսած էր, բայց յուղումէն կ'գողջար տուն վերադարձի միջոցին, ու իրեն անսակ կ'թուէր թէ Հայուն գործը լրացած էր ա՛լ : Աստուած վերջին դատաստանը Հայէն սկսած էր կ'կարծէր :

Երբ հրապարակէն կ'անցնէր տեսաւ ամբոխ մը, կանգ առաւ ու դիտեց :

Մարդ մը բարձր կ'աղաղակէր .

— Աս որո՞ւնն է... աս որո՞ւնն է... — տէր վեկայ... հէյ... հէյ....

Տէր Բարթող աւելի մօտեցաւ, ու անսաւ որ թաշան եղած անպէտ իրեր, կարասիներ, հազարումէկ մանր առարկաներ հրապարակին մէջտեղ դիզուած էին: Կառավարիչն հրամանով, կողոպտուած առարկաներէն մաս մը աւարառու խուժմանին ձեռքէն ետ առնուած էր տերերուն վերադարձուելու համար:

Քահանան խորհեցաւ իր կարասիները վնասուել հոն, բայց հպարտութիւն մը, որ ստելութենէ կուգար՝ արդիւց զինքն ամբոխին մօտենալէ, ու տուն դարձաւ շփոթած, հպար մտածումներու անձնատուր:

Այդքան մտազբաղ վիճակ մը երբեք չէր ունեցած կրօնաւորը կեանքին մէջ:

Թերեւս մօտալուտ փոթորիկի մը սկզբնաւորութիւնն էր տա:

* *

Եկեղեցիի այդ այցելութենէն վերջ Տէր Բարթողի միտքն օրերով, շփոթ, ախաւոր վիճակի մը ենթարկուեցաւ: Ամէն օր նոր զգացոլութիւն մը կ'ունենար, ու տեսակ մը հոսանք իր միտքը կ'այրէր:

Հազար պատկերներ իր ուղեղին մէջ կ'պարէին: Միտքը կ'ոստոտէր նկարէ նկար, մտածումէ մը ուրիշ մտածում, նիւթէ մը դէպի տարբեր երեւոյթ, ու վերջապէս կանդ կ'առնէր յանկարծ սարսուռով՝ եկեղեցին աւերակին մօտ: Քահանան այս վերջին անոլիին հնետ չէր կրնար ինքզինքը զսպել վայրկենական չար խորհուրդէ մը: Յաւագին հարցում մը կրօնաւորին տկար ուղեղը կ'աւերէր, անոր խոր անմտած հաւատքին կուտար ցնցող հարստածներ:

Տէր Բարթողի համար հաւատքը կեանքի արժէքն ունէր, ինքն անոր մէջ էր ծնած, անով սնած, անով

մնծած, ու անով ալ կ'ապրէր: Քահանան աղօթքին, սուրբերուն, մասունքնեւուն զօրութեանը, բարեխօս սութեանը, հրաշքին ապաւինելով հանգիստ քնացած էր մինչեւ այդ վերջին օրերը: Հիմա սակայն իր յիմարի, ցնորածի թափառումներուն մէջ վերջին պնդամ կանդ կ'առնէր իր անխորտակելի հաւատքին ամբարտակներուն մօտ, ու կէս մը մահացած կ'զգար ինքզինքը, անորակելի պաշտութիւնով լեցուած, երբ կ'ահանարթէ իրողութիւն մը իր հաւատքը կ'ցնցէէր: Այդ իրողութիւնն ու է կերպով չէր կրնար լուծել իր հաւատքին ի նպաստ:

— Ինչո՞ւ Սստուած իր խորանը թալլողներուն, մասունքները կոյանոց նետողներուն, սուրբ պատկերը պղծողներուն չտուալ ազդու պատիմ մը: Մէկ երկու հատին թեւերն ետին դարձակը գոնէ, ուրիշներուն ուսքերն անդամալուծէր, մէկն ալ խորանին առջեւը քար զարձնէր, կ'կրկնէր յաճախ կրօնականը մտով: Ա՛ւ քահանան սուրբերուն զօրութեանը չէր անդարադառնար, անոնք արժէք չունէին, մեղք այնքան խունկին ու մոմին:

Առջի օրերուն այդ յանգուգն հարցումը կ'շամբրէր քահանային ուղեղը, ու մինչեւ ոտքի մատներուն ծայրը զայն կ'ցնցէէր կ'քրտնեցնէր, ու խորովուած կրօնականը հարցումը վանել կ'ջանար, հազարումէկ մանր պատմութիւններու խորհելով:

— Զա՞ր սատանայ, հեռացի՛ր ինծմէ, հեռացի՛ր: Տէր, ներէ իմ անօրէնութեանս, ներէ ծառացիդ՝ կ'մըրմուար կրօնականը մարդը:

Բայց վարժութիւնով, որ մտածումի մը ու զգացոլութեան մը յաճախակի կրկնումէն կ'ծնի, այդ հարցումը սովորական աշխատութեան մը վերածուեցաւ իր մէջ:

Տակաւ տիրապետով ալ կ'ըլլար նախախնամութեան

անզօրութեան գաղափարը այդ կքած գանկին տակ :

Այդ մտային անսովոր վիճակին իբր դարման քառի մը շաբաթներ Տէր Բարթող իր ծուխերուն կ'այցելէր զբաղեցնել կ'ջանար միտքն ուրիշ նիւթերով :

Միսիօնարներ անգործածելի զգեստներ տուած էին իրեն՝ բաժնելու համար ժողովուրդին : Որո՞ւն տար, ամէն տուն հաւասարապէս աղքատացած էր, ամէն տուն արիւն կուլար, ու ամէն աչքէ արցունքը չորցեր էր :

Իր հօտէն շատերն ալ օտար փարախ կ'երթային : Պատուելի մը հաւատքի կ'բերէր Հայ քրիստոնեաները, բողոքական ընելով զանոնք :

Զէ՞ որ Ամերիկային եկած քրիստոնէութիւնը տարբեր Քրիստոսէ կը հիմնուած է :

Տէր Բարթող որո՞ւն համնէր, որո՞ւ երկարէր իրեն ջլատ բազուկները, թէև ա՛լ ջարդի օրերուն սարսափը, անյօս մուայլ դէմքերը չէին մնացած : Հայը վարժ մըշտ համակերպութեան, տառապանքի կեանքին կ'ընդգրկէր զայն իբր ճակատագրական նուէր մը :

Բայց ցուրտ հովերը կ'սկսէին, սառոյցի օրերը մօտաւոր կ'ըլլային, ու թերեւս ալ ձիւնէր քանի մ'օրէն : Զէ՞ որ աշունն ալ կ'վախճանէր, հեռաւոր գիւղի ուղիներն ես չէին դրկեր եղնասայլերու փայտէ անիւներուն երկարաձիգ անդադրում ճռինչը :

Այդքան իմաստ կլիմայի տակ մերկ, անպատսպար, սոված կիներու, տղաքներու, ծերերու հօտն ի՞նչ պիտի ընէր : Քանի մը տառող երիտասարդ՝ բազուկներ կրնային ամէնուն բերնին պատառ երկարել :

Տէր Բարթող կ'սկսէր խորհիլ, մօրուքը սեղմած : Կուտակուած թշուառութեան այս պատկերը զինքն իր հին մտածումներուն ու հարցումին մէջ կ'ամրապնդէր :

— Աս ինչ իրաւունք, ի՞նչ աշխարհք, ի՞նչ մարդկութիւն, կ'գոչէր :

Քահանան կ'աւելցնէր սակայն իր գործունէութիւնը, կ'դիմէր ամէնուն գթութեանը, քաղաքին Գայմաշամին, պատուելիին որ անոր չսանտուած մօրուքին կը խնդար հեգնօրէն : Ներջապէս կ'վազէր հոն՝ ուրկէ կ'յուսար նպաստ մը իմել, մոռցած իր ատւնն և իր մերկութիւնը : Երբեմն իմաստ քերութառուք մը Տէրտէրին ողնաշարին վերին մասերուն վրայ, անախորժ սարսուռ մը կ'տարածէր : Արդէն անոր գուլպաներն ալ ներբան չունէին :

— Տէրտէր, ի՞նչ պիտի ընենք այս ձմեռ, կ'հարցընէր երէցիկնը, շատ անգամ յայտնի ցաւով :

— Օրհնեալ է Աստուած, Աստուծոյ ուժը մեծ է, երէցիկն, մեր ժողովուրդն հոգանք, Աստուած անոնց ողորմի, անո՞նց ողորմի :

Աստուած բառը բնազդօրին արտասանուած, կ'որոգէր կրօնաւորին մէջ թալանուած եկեղեցիին պատկերը, ու անոր մտքին մէջ կ'սոզոսկէր ընդհուպ հին հարցումը : Այդ հարցումն այնքան յաճախ կը կրկնուէր Տէրտէրին մէջ որքան որ յեղյեղուէր հաւատքի խօսք մը : Այս մտային վիճակին հանդուրժել անկարելի կ'ըթուէր Տէր Բարթողին : Մարդք զայրոյթով խառն զարմանքի մէջ կ'իյնար երք կ'մտածէր թէ իր անցուցած քառասուն տարիներուն մէջ, առաջին անգամ ըլլալով այդքան երկար կ'մտածէր : Ալ իրաւ չէր կրնար հանդուրժել, պէտք էր մարել ամէն բան : Որոշեց քահանան իր անօրէնի մէկ մտածումը խեղդել և անդարձ կերպով սպանել զայն :

Նոյն իսկ շաբաթ մը եկեղեցիին մօտէն անգամ չանցաւ : Այն ատեն ինքզինքը բաւական կաղղութուած զգաց, բայց աղօթքի մասին գործուած այս թերութիւնը մտաւանջութեան ու խշճահարութեան մէջ ձգեց քահանան :

— Խնչու այսպէս Աստուծոյ տունն առանց պաշտօնի կ'ձգեմ, խորհեցաւ :

Ու առտու մը կրկին կանուխ եկեղեցի մտաւ :

Երկար աղօթեց, փոշեպատ գետինն համբուրեց ու խաչակնքեց անհամար անգամներ : Աղօթքէն վերջինք զինք թեթևած զգաց, ու խիղճը մաքրուած գտաւ :

— Ներէ՛ մեղքերուս, Տէր, ներէ՛, փառք քեզ, փա՛ռք, գոչեց քահանան ու թափուր ժամն արծագան գեց վերջին վանկերն աղաղակին :

Մեկնելու միջոցին կողմնատիր որմին վրայ սրածուած նկար մը կրկին Տէր Բարթողին ուշը գրաւեց, ու անոր միտքն յանկարծ որոճաց :

— Աստուած ինչո՞ւ չպատժեց «Ս. Միւռոնը» գետւնը ցըռուողները :

Գաւէթին կողմնակի աստիճանին վրայ ինկաւ կրօնաւորն յոդնաբեկ, մթագնած բիբերով, ու իր միտքին մէջ միեւնոյն մտածումը քանի մը անգամ անսովոր արագութիւնով փայլատակեց :

Արհաւերքն այս խեղճ հոգիին վրայ աարածուեցաւ, գոցեց մթագնած աչքերը, կ'ուզէր արտասուելով ու ճիգ իսկ կ'ընէր, կուրծքն այնքան լեցուած էր : Անսկառ բարձրաձայն չոր հեկեկանքներ արձակել ոռնալ :

Տէր Բարթողի դէմքը նախլին կորովէն մերկացած էր, անոր երկար ու հաստատ քթին երկու կողմնակի էջքերուն վրայ, փոքրիկ փոթեր՝ մինչև գոց, առանց թարթիչի կոպերուն կ'մօտենային : Քանի մը ճերմակ թեւլերով արծաթուած իր շէկ մօրուքն յայտնօրէն կ'խրամատուէր թուշերուն վրայ, ուրիէ աւելի կ'խիտնար մօրուքին երանգը : Մաշած, գունատած փակեղին եղերքներէն կ'զգացուէր խաւաքարտի ճերմուկութիւնը, և քունքերը փոսացած, դէպ ի գլուխ անցքեր կ'դոյացնէին : Գործաւորի կոշտ, ամենի ճեռքերն իրար միաւ-

ցուցած ծունկերուն վրայ, որ վերարկուին տեղ տեղ ծխագոյն, մութ կանաչացած թեղանիքներովը կ'ծածկուէր, մնաց քահանան բաւական ատեն լքուած իր դիրքին մէջ :

Աղմուկով մը սթափեցաւ Տէր Բարթող, կարծեց թէ երազէ մը կ'արթնար, դիտեց զարմացումով չորսդին, յառաջացաւ տաճարին ու գլուխը վեր բարձրացուց :

Կամարին մէջտեղն Յիսուսի նկարին արծաթէ շրջանակը կ'փայլէր սովորականէն աւելի : Այս արծաթին տեսքը թեթեւութիւն մը տուաւ Տէր Բարթողին, անհասկանակի յոյս մը ձգեց անոր մէջ :

Երկար զննեց կամարն ու արծաթէ շրջանակը :

* *

Զմեոն արդէն սկսած էր ու խիստ ձմեռ մը : Զիւնը Բ. Փ. փողոցներուն ու երդիքներուն վրայ կէս մարդաչափ կ'բարձրանար, և հազիւ քանի մը երդիքներէ նիւար կապտորակ ծուխ մը կ'ոլորուէր : Իրաւ որ Հայաւանի քաղաք մը տիսուրէ ձիւնին տակ տէսակ մը գերեզման :

Տէր Բարթող յետին ճիգերը կ'թափէր հոգալու, պատոպարելու իր ժողովուրդը :

— Ի՞նչ կրնայ ընել մինակ մարդ մը, ի՞նչ կրնայ ընել : Դուն ողորմիս, Ս. Փրկիչ, դուն ողորմիս Ս. Քըրիստոսիոր, կ'մուլտար, ու մօրուքը սառ հովին տուած, կուրծքը ձիւներուն կ'շրջէր փողոցէ փողոց, տունէ տուն, թեւին տակ դած յաճախ քանի մը լաւաշ կամ պատուած էնթարի մը, կամ խեղաթիւրուած զոյգ մը կօշիկի :

Հացը սուզ չէր Բ. Փ. մէջ, ու միսին քաշը երեք դահնեկան կ'արժէր թեփ, բայց ո՞վ զրամ ունէր : Տասը փայլին համար երկու կիներ իրարու մաղ էին փետաեր

քահանային աչքերուն տոջեւ :

Տէր Բարթող շատ աւելի նիհարցտծ էր . իր լայն դէմքին կարմիրը կ'մաշէր , ու այտոսկրները կ'ցցուելին , աչքերն ալ խորունկը կ'իջնային հետզհետէ : Պառաւներն անգամ , իրենց ուր լաջակներուն տակէն , լալկանութենէ կարմրած աչքերով , կ զգային ատիկա :

— Տղերք , Տէրտէրն ատ ի՞նչ վիճակի է հասեր , կ'խօսէին իրարու մէջ :

Իրաւ հաղիւ շաբաթն երկու անգամ ոսպով տաք ապուր մը կ'ուտէր քահանան . բայց տրտունջք մ'իսկ չէր բարձրացներ :

Մէկ բան մը միայն կ'աւերէր , կ'ընկճէր յաղթ մարմինով մարդը ու զայն կ'կքէր : Մտածում մը , ականի մը պէս կ'ծակէր հոգին հաւատաւոր մարդուկին , ու անոր մէջ անհաւատաւթեան քանի մը սերմեր կ'սետէր :

Անոր մէջ երկու հակակիր տարրեր կը պայքարէին : Հաւատքն ու Տարակոյսը :

Եկեղեցին վերջին պատահարէն յետոյ , ա՛լ որ և է տկարչիդ մ'անգամ չէր կրցածընել , նուազեցնելու , կասեցնելու համար իր մէջ դեգերող հարցումը : Քահանան ալ հպատակը , ստրուկն էր իր ուղեղին քմահաճոյքներուն , ու կամքը յամարօրէն կ'վիճանէր անոր մէջ :

Հիմա սկզբնական օրերու վախի սարսուռն ալ չէր համակեր զինքը , ու ամէնէն անողորմ մտածումներն ու լիրք հարցումներ կ'անցնէին մտքէն իբրև շատ հասարակ , սովորական բաներ :

Օրէ օր յաւրատը աւելի կ'ըլլար Բ.ի մէջ : Այնքան ցուրտ օր կաւէ սափորներն առտուն խրամատուած կ'ըլլային պոութկացող սառերէն , ու քահանային բերնէն թափող ջրաշսգին մօրուսին վրայ կ'բիւրեղանար :

Թօի այդ դժբաղդ ձմեռը ձիւնն երկարատև էջքեր

կ'ունենար , ու առառները երդիքներու քուանկիւննեւքն կախուած սառի բիւրեղ գուլաներն աւելի հաստ , աւելի երկար կ'ըլլային : Պատառ մը հացի , ափ մը կորկոտի , չոր թանի մը կարօտ անսուաղ կիներու խումբեր կը դեգերեին կուտար եկեղեցին շուրջը , ու Տէր Բարթող ապշանքով կ'դիտէր որ մայրերը շատ քիչ կ'արտասուէին իրենց չիջող փոքրերուն վրայ :

Ցաւին դժնդակ կուտակումն ողբալի վիճակներ կ'ստեղծէ :

— Արցունքնին հատած է , կ'տրամաբանէր կրօնականը՝ իրաւացի կերպով :

Ու Տէր Բարթող շաբաթը չորս հինգ փոքրեր կ'թաղէր , ամենքն ալ ցուրտին ու անօթութեան զո՞ :

Նպաստի , օգնութեան աղքիւր մը չէր մնացած : Տէր Բարթող Պոլիս քանի մը հեղ նամակ գրեց ու նկարագրեց խեղճաւթիւնը . պատասխան անգամ չ'ստացաւ :

Տուներու տախակորմեր , սանդուխի բազրիկներ , նոյն իսկ ջուլհակի կազմածներ թոնիրին մէջ մոխիր դարցուածած էին բազմաթիւ տուներ :

— Ասանկ չպիտի ըլլայ , երէցկին , գոչեց օր մը քահանան , ի՞նչ է այս վիճ ակը , ի՞նչ կեանք է աս : Եթէ ասանկ շարունակէ՝ բոլորս պիտի սատկինք անօթութենէ : Սա էվրոպացիները հաւատաւոր չե՞ն : Քրիստոնեայ եղբայր չե՞ն , մայր , քոյր , դաւակ , ընտանիք չունի՞ն , չեն իմանար այս երկրին մէջ տիրող զուլումը :

— Տէրտէր , աս անցաւոր աշխարքին մէջ ամէն մարդ իր բոսթը ջուրէն հանելու կ'աշխատի , ի՞նչ ընէ ֆրէնկը կամ ուրիշը , մեղի թող Ս. Քրիսթափորն ողորմի , արտնջաց երէցկինն ու աւելցուց վրդովուած դեմքով :

— Հաւատքնի՞ս ալ պակսած է , ի՞նչ , տէրտէր ,



7/11/1922

հսկում մը ըրէ, թերեւս ողորմութիւն մը գայ վերէն :

Տէր Բարթողի մարմինէն տաք հոսանք մը սողուա-
կաց ու դժգուանքով գողեց :

— Լոէ՛, քա՞ կնիկ, հիմա քու Աստծու :

— Տէր ողորմեա, ալք ողորմեա, մրմնջեց քահա-
նան, հիմա բերնէս հայնոյանք պիտի ելլէր : Ու թշուա-
ռը մախութեան մէջ թաղուեցաւ :

Զայն մը կ'գոչէր իրեն միշտ :

— Տէր Բարթող, ամէնքնիդ ալ անօթութեանէ շան-
սատակ պիտի ըլլաք :

Բայց խորհուրդ մը նորէն լուսաւորեց քահանային
միտքը, պիտի խորհուրդ մը .

Եթէ հարիւրաւորներ կողսպատած էին եկեղեցին,
զայն աւերած, պղծած ու անպատիժ էին մնացած, ի՞նչ
պիտի պատահէր իրեն, եթէ ինքն ալ արծաթէ շրջանա-
կը վերցնէր իր տեղէն :

Իրեւ անբնական մտածում մը՝ պահ մը կանգ ա-
ռաւ ասոր վրայ Տէր Բարթող, բայց արամաբանութիւ-
նը չկասեցաւ գործելէ իր մէջ :

Յետոյ, որո՞ւն համար պիտի վերցնէր այդ աւելորդ
ու անօգուտ զարդը կամարէն, չէ որ հարիւրաւորներ
պիտի փրկէր ատոյդ մահէն, ու մուրացիկները քանի մը
օր հանգիստ պիտի մնային :

Ասառած ալ կ'ուղէր, խորհեցաւ որ իր արա-
բածներն անօթութեանէ կորսուէին :

Այս գիւտը գոհունակութիւնով լեցուց կրօնականին
հոգին:

Ցաջորդ օրերուն, քանի մը անգամներ եկեղեցին
մէջ երկար դեղերցաւ, ու դէպի կամարը բարձրանալու
միջոցները վնառեց : Կամարը բարձր էր, հոն համելու
համար կար կեղրոնի ջահին ողորկ հաստ երկաթը որ
կամարի տիտան գերանէն կախուած էր :

Երկաթին վարի ծայրը կարձ շղթայ մը, սուր կար-
թի նման կեռով մը կ'վերջանար :

Քահանան մագլցելու մէջ ճարտար էր, ու դէպի
կամար երկարող երկաթին ալ ամուր, հաստ : Կ'մնար
մինչև երկաթը բարձրանալու եռոտանի սանդուխը
գտնալ :

Ցանկարծական խղճի խիթ մը կ'անցնէր քահանա-
յէն բնագդօրէն իր այդ զննութիւններու պահուն, բայց
փաստ մը իրեն ուժ կուտար :

— Ասուուած կրնա՞ր պատժել զինքը, երբ պիտի
ընէր այդ վերջին կողոպուտն իր ոգեւարող հօտին հա-
մար, և յետոյ, իրմէ առաջ մէկը չէր պատժուած . . . :

Այս այցելութիւններէն վերջ երբ կրօնաւորը տուն
կ'գառնար, զուարթ, անհոգ ու յուսալից կ'երեւար :

— Տէրտէր, բարի լո՞ւր մ'ունիս, խէր ըլլայ, կը
ժպտէր երէցկինը քահանային կոնակը ծեծելով :

— Ոչի՛ ինչ կայ, երէցկին, ոչի՞նչ եփրոս, սպասենք
քանի մ'օր ալ, թերեւս բան մը կ'ըլլայ :

— Ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը, ամա՞ն, կ'գըժ-
գո՞նէր, միջահասակ, կլոր դէմքով կինը, ա՛լ տէրման
չունինք, քանի մը դրամ ըլլար, ու մքլուա հաց մը կա-
րենայինք ուտել :

Եփրոս այս յանկերգն ամէն օր կը կրկնէր : Ու
քահանան լուռ համակերպութէւնով ոչինչ կ'պատաս-
խանէր : Բայց ասոր հոգիին մէջ խորունկ փոփոխութիւ-
նը մտած էր : Միեւնոյն տանջող մտածումներուն եղկար
դեգերումն այդ գեղջուկ գանկին տա՛լ ապականած էր
հոգին, թէև ան երբեմն ցնորանքի, կատաղութեան
վայրկեաններ կ'ունենար իր նոր ծրագրով զբաղուած
ատեն :

Ս. Յակոբի առաջուն էր: Տարապայման սարսուռ մը
մթնոլորտին մէջ կը շրջէր:

Նախորդ գիշերն երեք կիներ սառեր էին գետնաւ-
յարկի մը մէջ:

Եյս ալէտը Տէր Բարթողը լեցուց ցաւագին տպա-
ւորութիւնով: Ոճիր մը կ'գործէր իր ժողովուրդին հան-
դէպ, զայն այսպէս լըելով: Ի՞նչ, ամենքը անօթի՞ պի-
տի մնային ու ինք բան մը, օգնութեան բեկոր մը լը-
պիտի՞ կրնար տանիլ անոնց:

Մինչեւ երեկոյ, քահանան որոճաց, կքեցաւ սեն-
եակին անկիւնը, աղտոտ վերմակի մը սակ սարսուռն,
ու ժամերով Տէր Բարթողի հեք, գերազրդուռած միտ-
քը կարծեց տեսնել բռունցքներ կմախքներու, իրեն
երկարած, կատաղութեան, հայուչի աղաղակներ իր
անօթի ծուխերուն բերաններէն նետուած: Իրեն երեւ-
ցաւ դրացի հնակարկատ ձեռնատ Յուսէվը, որուն կա-
պուտցած լեզուն երկու կզակներուն մէջէն դուրս կ'իյ-
նար: Տեսաւ Մարիամը, իր հին սպասուհին, իր խրճի-
թին անկիւնը՝ կոնսակի փրայ տարածուած՝ կոճղի մը
նման անդգայ:

Կրօնքի մարդը՝ դժոխքի մամեր անցուց:

Երբեմն կ'ցատկէր ան կատաղօրէն ու լրջելով սեն-
եակին մէջ՝ կ'գոչէր.

— Վաղն առտու, վաղն առտու եալրուներս,
սպասեցէք քիչ մ'ալ, մի աճապարէք. վաղն ամէնուդ
ալ պիտի հասնիմ:

Սակայն ծրագրին դործադրութեան այնքան մօտա-
ւորութիւնը կ'սոսկացնէր կրօնականն ու կ'ըսէր ինքնի-
րեն Տէր Բարթող տատամսումով:

— Ես ալ ինդ Յիսուսը պիտի մերկացնեմ իր շըր-
ջանակէն, իր զարդէն, վայ ինծի:

Վերջալոյսին մօտ կրկին ձիւնը կ'սկսէր, ու ձեր-
մակ վարագոյր մը կ'շարժէր ուժգին հովէն՝ մօտաձայ
երդիքներուն վրայ:

Տէր Բարթող կարծեց լոել աղէկտուր ձայներ, ու
երդիքի մը վլուգումը:

— Յուսահատ ձայն մ'ալ զինքը կ'կանչէր ընդհատ:
— Տէրտէր, Տէրտէր, հա՛ց, հա՛ց, արեւուդ մա-
տաղ հա՛ց, լմնանք . . . :

Քահանան իջաւ բակը ու մեկնիլ կ'ուզէր, իր այ-
րող երեւակայութիւնը կ'պուար ու շատ ուժգին:

— Ուր, Տէր Բարթող, ձչաց շուարած կինը:

— Ուր, չե՞ս լսեր, կ'կանչեն զիս, երէցկին, կը-
կանչե՞ն, շատ հոգեւարք կայ, երթամ կարդամ բեր
Մաշտոց, բե՛ր, շուտ ըր . . . :

— Եներք՞դ եկաւ, մարդ Աստծոյ, աս օդին դուրս
կ'ելլուր, տեղդ նստէ, Տէրտէր, տեղդ:

Քահանան բակին մէջ տիրող ցուրտէն ցնցուեցաւ
մինչեւ ոսկորներուն ծուծը, ու զարմացաւ ինքն իսկ թէ
ինչո՞ւ մեկնիլ կ'ուզէր:

Մօտեցաւ երէցկինին, որ թոնիրին մէջ աթարի ըս-
կաւառակները կ'նետէր, շաղուած ափ մը ալիւրէն քա-
մի մը լաւաշ թրելու համար: Թանձր ծուխ մը բակը
կ'լեցնէր, ու շնչառութիւնը կ'դժուարացնէր:

— Երէ՛ցկին, յանկարծ լուութիւնը խզեց քահանան,
երէ՛ցկինին, ինծի նայէ:

— Հրամմէ՛ էրհայր:

— Բան մը ըսեմ քեզի, լաւ խորհէ ու պատասխան
տուր, կ'իմանա՞ս:

— Էսէ՛ ճանս, փաղաքեց էզը:

Քահանան մտախոհութեան մէջ ինկաւ երկվայրկան
մը, ու նստաւ թոնիրին եզերքը:

— Բաէ՛ Տէր հայր, կ'լսե՞ս :

Բակին մէջ մուժ էր, ու զիրար հաղիւ կ'նշմարէին
ամուսինները՝ երբեմնակի թմրէին ցայտող կապոյտ,
ծխացող բոցերէն :

Քահանան ասկէ խրախուսուեցաւ :

— Երբ մարդ մը հացի կարօտ ըլլայ, ի՞նչ պէտք է
ընէ հարցուց Տէր Բարթող :

— Պէտք է օգնել, զարմացումով լսաւ կինը :

— Ալէ՛կ, պէտք է օգնել բայց եթէ մարդ չի կըր-
նար օգնել, եթէ ինքն ալ կարօտ է :

— Զօգներ. խնդաց կինը, անանլ չէ :

— Այս չօգներ, Բայց եթէ անօթիները շատ ըլ-
լան, ու մահամերձներ գանուին :

— Կրցածը կ'ընէ ամէն մարդ, մնացածը Աստծոյ
գործն է Տէրտէ՛ր :

— Երէ՛ցկին, մա՛րդ կայ, մա՛րդ ալ կայ, երբ անձ
մը ուրիշները խնամելու, շատերուն վրայ հսկելու պաշ-
տօն ունի :

— Է՛, յօրանջեց երէցկինը ձանձրոյթով, կատակի
ատեն չէ, Տէրտէ՛ր, հացին ատենը կ'անցնի :

Թռնիրին մէջ աթարմները կրակ կտրած էին ու թռ-
նիրին եղերքներն անօսր ծիրաններոյն մը կ'երերար :
Կինը լաւաշներուն խմորն երկարեց լայնցուց՝ փայտէ
բոլոյի ողղանին վրայ ողորկ փայտով :

Քահանան շարունակեց խօսիլ, ցուրտէն կ'դողար
ու իր յուղումն ատով կ'ծածկուէր :

— Կ'ըսեմ որ, եթէ շատերն անէ մը կախում ունե-
նան, ու անիկա չկրնար բան մը ընել :

— Մէկ հոգին Աստուած է որ կարենայ ամէնուն
հասնի, ի՞նչ բաներ կ'ըսնո Տէրհայր :

Տէր Բարթող չնչեց, զգաց որ կ'թեթևնար, էր ե-
րեակայած պատախանատուութեան ծանրութենէն ու
խրախուսուեցաւ :

— Ըսէ՛, հոգիս երէցկին, կրկին ձայնեց քահանան
աղաղատանքով, ես պէտք եղածը ըրի իմ ժողովուրդիս
համար :

— Ալ ի՞նչ կրնաս ընել, Տէրտէր, ա՛լ ի՞նչ ընես
դուն, ամենքս ալ մէկ մանգաղով զարնուած ենք,
ձեռքէդ ի՞նչ կուգայ :

— Բայց, երէցկին, կրնամ տակաւին բան մը
ընել հօտիս փրկութեան համար :

— Ի՞նչ բան, հետաքրքրուեցաւ կինը :

— Քեզ չի հետաքրքրեր, բայց շատ օգտակար կր-
նայ ըլլալ սովորանքներուն համար, վերջապէս ամէնուն
համար : Աստուծոյ պաշտօնեայ մը պէտք չէ ի գործ
դնէ ինչ որ կրնայ :

— Այս, բայց ի՞նչ կրնաս ընել դուն Տէրհայր,
հերիք տատեցար, հերիք չարչրկեցար, գոնէ յարգդ գիտ-
նային :

— Հոգ չէ, Յիսուսն ալ խաչեցին, բայց ան քի՞չ
բարիք ըրաւ իր թշնամիներուն :

Երէցկինը լաւաշներուն խմորները ձակակեց ցու-
ցամսատով ու զանանք փակցուց թռնիրին մէջի շրթունք-
ներուն : Վեր կանգնեցաւ յետոյ, մօտեցաւ քահանային
ու ըստ մտերմօրէն :

— Տէրտէր, տէրտ մը ունիս, ըսէ՛, ի՞նչ է ձանս,
յետոյ նիշար ալ կ'տեսնամ քեզի, վախ, վախ :

— Ազգին խեղճութիւնը քի՞չ տէրտ է, երէ՛ցկին :

— Աման, բան մը որ մեր ամէնուն գլուխն ալ է :

— Այս, բայց ես միջոց մ'ոսնիմ զժբախտութիւնը
թեթեցնելու, պէտք է որ անկէ ետ կենամ : Անանկ
գործ մը որ հարիւներու օճախը կ'վառէ, ու ստամոքս-
ները կը լեցնէ : Ըսէ՛, երէցկին, պէտք է ետ կեեամ :

Քահանան այս խօսքէրէն վերջ կանգնեցաւ ու բա-
զը չափել սկսաւ և գոչեց սրանեղած :

— Բոէ՛, կնի՛կ, ի՞նչ կ'պապանձիս, ըսէ՛, ամէն միջոց պէտք չէ գործադրեմ խմիններուս համար, որոնք կ'մեռնին ձիւնին տակ :

— Այս՛, այս՛, Տէր Բարթող, միջամտեց կինը, ըրէ՛ ուզածդ, աղաս ես, ինչո՞ւ կ'պատնեղիս, դուն ցաւմը ունի՞ս նորէն մարդ Աստծոյ. ու երէցկինը փոքրիկ լամբարդ վառեց :

Տէր Բարթողի շէկ մօրուսը կ'երերար տեսնդով, ու աչքերէն տաքութիւն ու կատաղութիւն կ'կաթէր : Մարդուն օրերէ ի վեր տուած որոշումին հետ հիմա կրկին կը պայքարէր :

Պիտի գողնար վերջապէս կամավին վրայ բարձրաւնալով, Յիսուսի նկարին արծաթ շրջանակը : Զայն հաւեցնելով պիտի ծախէր և զրամը պիտի բաժնէր աղքատ ։ Ներուն :

Եփուած խմորի քացղած բոյր մը լեցուց բակը :

— Տաք, տաք լալա՛շ մը կեր, Տէրաէր, շատ աշէկ եփեցան :

— Ախորժակ չունիմ, մեղմիւ ձայնեց քահանան, երէ ցկին, ախորժակ չունի՛մ, դուրսը անօթի՝ մեռնո՛ղ. կայ, մնանող : Տէր Բարթող անշշուկ սենեակ բարձրացաւ :

Գիշերն ամբողջ հսկեց ան, մինչ իր կինը կ'մշար : Աչքերը լայն բացած, ջերմի մը կրակններովը մարմինը ողողուն, քահանան կ'սկասէր լոյսի առաջին սպիտակութեան, մեկնելու համար եկեղեցի :

Այս անհամանում սպասումը քա՛ ան ան յետին սրտ նեղութեան կ'մտանէր ։ Ան ամբողջ կեանք մը տպրեցաւ այդ զիշեր, սոսկումի, որոշումներու, նախապէս տպաւորուած պատկերներուն մէջ տատանեցաւ ժամերով :

Երբեմն աչքերը գոց, կծկուած, երեակայութիւնով կ'մեկնէր կանուխ, առտուն՝ իր պատրաստած սանդուխը ուսին, ամայի փողոցներէն, ձիւներուն մէջէն գինովի:

մը պէս իյնալով, բարձրանալով : Եկեղեցիէն ներս կը-մտնար, կ'տեղաւորէր սանդուխը, ու վեր կ'սողսակէր, ու կամարին հասար գերանին վրայ էր, սխալ չարժում մը գահավլէ կ'ընէ զինք : Ահարեկ կ'բանար աչքերը՝ քրաինքի ուղիսի մը մէջ, զերմի հսանքով մը վեր կը-սուանուր, կ'նայէր մութին մէջ, կ'անիծէր այդ դժնէ ո-րոշումն իր մէջ արթնցնողը : Կրկին մրափանքի մէջ կիյ-նար : Այն ասեն նորէն աղեխարչ ձայներ ականջնե-րուն մօտ կ'բզզային, կրածես մայրեր կ'աղերսէին.

— Տէր Բարթող, Տէր Բարթող, մեր մատրաշ մանուկները հոգի կ'քաղեն, հասիր, մեր ցամքած ծիծե-րուն մէջ կաթ չմնաց, կուրծքերնիս տախտակի պէս հարթացաւ, հասիր, հասիր

Յետոյ սուլումներ, յետոյ հայնուչներ աւելի բիրտ, ոռնումներ, կմախքներ խնդացող չար գէմքով, կոծեր, աւերակներ, անոնց վրայ պառաւ կիներ թեւերնին քա-հանային ցցած սպառնական :

Կրկին դիակներ փոսերու մէջ ցուցամատերնին քա-հանային վրայ ուղղած :

Քահանան աղօթք մը իսկ չկրցաւ արտասանել, համրիչն անգամ լքեց մատներն այնքան խոնջած էին և մահամենիծի մը նման անկարող կ'զգար անդամները շարժելու :

Գիշերուան արշաւող հովը դագրած կը թուէր ու Տէր Բարթող կարծեց լսել աքրորի մը խեղդուկ երգը Արշալոյս կ'ծագէր, խորհեցաւ :

Ելաւ զգոյշ վերմակին տակէն, խաչակնքեց կնոջը գէմքին վրայ և իջաւ վար, բակը : Եալկեց սանդուխը պղտիկ պարկ մը անցուց ուսէն, որուն մէջ պիտի պա-հէր արծաթ շրջանակը, ու ելաւ տունէն դուրս ուղ-ղուեցաւ Աստուծոյ տան կողմը

Բ. . . ի երդիքները լոյսով ողողուած էին, ու տկար
արեւ մը ձիւներուն վրայ կը խաղար: Երկու պառաւը
ներ իջան փողոցէն ու եկեղեցի մտան:

— Տէր Բարթ՛ղը Տէրտէրը, վայ Աստուածա-
մար, մրմռացին պակուցումով ու դիտապաստ շրջեցան
իրենց դէմքերուն վրայ:

Կրօնքին մարդը պարապին մէջ մօրուքը դէպի ի
վեր, գլուխն ետին հակած մեղմօրէն կ'ճօճուէր, ջահա-
կալին կեռէն կախուած և ուսէն ձգուած պարկին
մէջէն արծաթէ շրջանակին ցցուած լեզուակը կ'փայ-
լատակէր:

Բ. . . ի բոլոր սոված բերանները հրճուանքով ըսին
այն օրը.

— Վերջին թալանձին . . . չքահանան . . .
Ու մահանեցներն իսկ Աստուծոյ արդար դատաս-
տանը երգեցին . . .

ՀԱՐՍԻՆ ՎՐԵԺԸ

Կովկրու վերջին երկարձիգ բառաջները գիւղն ան-
գամ մ'ալ աղմկեցին, ու բոժոժներու դաշն ու խուլ
թիւղն հեռաւոր գոմերէ բարձրացաւ: Զմեռնամուտն
գիշեր մը կ'իշնէր դանդաղ: Ծերուկ Համբօն դուրս ւ-
լաւ քահանային խցիկէն, անցաւ գեղջուկ եկեղեցիին
բակէն, խաչակնքեց վեց անգամ, երկիւղած, ու ժպ-
տուն կոճուկին դրպանը դրաւ թուղթի մը կտոր: Ուղ-
զուեցաւ դաշն եզերող արահետէն դէպի հրւղը, չաղ-
խեց գռնակն ու ներս մտաւ քամմակը կորացնելով:
Օճախը կ'ճարճատէր անկիւնը, պղտիկ կաղի մը լոյն
կ'առկայծէր ցածկեկ փայտէ ոեղանին վրայ:

Համբօ քակեց տրեխներւն տոասանները, զարկաւ
քանի մը հեղ պատին, թափեց անոնց մէջ լեցուած ձիւ-
ները, ու նստաւ օճախին առջև փոռուած մինտէրին վը-
րայ, շիեց ձեռքերը թմրած, յետոյ դոհ բացագան-
չեց.

— Աստուած ողորմի կրակն ստեղծողին հոգուն:
Համբոյի կինը, պառաւ Բրաբը՝ մօտեցաւ ու
հարցուց.

— Աղա՛, ի՞նչ լուր կայ մեր տղէն:
— Բարի՛, բարի, Բրաբ, ու կասկածի ակնար' մը
նետելով հարսին, պառաւին փսփսաց, վալլ կամ միւս
օր կուգայ Պետօն Աստծվ: Նամակ՝ մասի լածէն:
Մթամպոլէն ելած օրն է գրած, Տէր Մինասի հաշիւով
եկած պիտի ըլլար հիմա:

Պառաւ կնջոջ գեմքն երանութիւնով լեցուեցաւ,
քայց շնուր ու վախով յարեց.
— Աղա՛ է, ինչո՞ւ չեկաւ ճանս Պետո՞ն, ինչո՞ւ:

— Խնչո՞ւ, չե՞ս գիտեր, կի՞ն, աս օդի՞ն Ք. Էն մարդ կուգայ: Դուրսը գալ կ'սառի դալ, Բրա՛ր, ու Համբօդափեց կնոջ ուսը բարեկամաբար: Հարաը, Գոհար՝ նշամարեց ծերունիներուն գոն: դէմքը, գուշակեց անոնց խօսակցութիւնը, ու քանի մը բոսէ դանակը սեւ հացին տնցուցած մնաց: Տեսակ մը տաք դեղ վազեց իր երակներուն մէջ ու լայնօրէն շնչեց գոհանքով:

— Ի՞նչ, Պետոն կուգայր: Տասը տարին է որ հեռուն էր ան, զարիպ զուրպէթ, երկու տարի միայն քով քովի էին պառկեր: Ու ի՞նչ ցաւ, անպտուզ ալ էր մնացած: Գոհար մտովի հիւսեց այս խօսքերն ու քըրարնեցաւ:

Ծերուկ մարդը գորովանքով գոչեց կէս մը սրանեղած.

— Է, Գոհար, շո՛ւտ ըրէ, եավրում, ուտենք մապով ապուրդ համո՞վ է, քիչ մըն ալ չոր թան, երկու ափ ալ չոր թութ բեր:

Հարաը հնազանդեցաւ: Երեքննալ շարուեցան բուլովի ցածուկ սեղանին շուրջը: Երեսնին խաչեցին, աշոթք մը մրժմրժացին ու տոսախէ նեղին, նկարունդգալներ միրճուեցան պառկին մէջ՝ որ գոլորշիներուամպեր վեր կ'զրկեր:

Համբօն չոր թանի կտոր մը ակռաներուն տակ փշրեց, սրբեց մատները շալվարին վրայ, ու ափ մը չոր թութ նետեց բերանը, խաչակնքեց քանիցու, յետոյ դարձաւ դէպ իօճամփը, ուր կրակներննառատօրէն կ'բոցավառէին:

Դուրսը կ'ձիւնէր ու հովը կ'արշաւէր:

Պառաւն ու Հարսն աղօթեցին աղճատ «Հայրմեր» մը:

Հայրաը սեղանը գլորեց անկին մը, պտուկը դգալ սերով դրաւ օճախին մօտիկ ու հեռացաւ: Բրար Համ-

թոյի մօտը նստաւ ու ցած ձայնով խօսեցաւ, Աղա՛, Հարսին բան մը, մի ըսեր մէկէն Պետօն թող տեցսէ, ախ, արեւուն մեռնիմ Պետոյիս: Յետոյ յարեցնորէն.

— Աղա՛, ու ոչխար մը մատաղ ընենք Ամենափրկիչին, չըլա՞ր, հէ՞:

Ծերուկ Համբօն չխօսեցաւ, ծռեցաւ օճախին, քանի մը կոճղ նետեց կրակներուն վրայ ու ճերմակ յորդպեխերը շտկեց: Գոհար երկաւ ծալլազատիկ ծերերուն մօտ նստիլ, տեսակ մը գինովութիւն եկած էր վրան, երազներով, յիշատակներով միտքը կ'խճողէր, ու ապէ քած տասը տարուան այրիի դժնէ կեանքն անհետացած, մեռած կ'երեւար իրեն համար: Երբեմն իր հեշտ մրափէն կ'արթննար, աչքերը կ'բանար ու կ'մրմնջէր անլսելի շունչով մը.

— Իրաւ ալ Պետոյին հետ մէկ անկողինի մէջ պիտի պառկինք. կ'ամշնար այս մտածումին համար ու տեսակ մը ամօթով ծերերուն կ'նայէր:

Համբօն ընդմիջեց մէկէն.

— Հարս, կ'կաթէ՞ նու էն:

— Ո՛չ, ա՛զա ընդմիջեց պառաւ Բրարը, հարսը մունջ էր, լողած օրէդ ի վեր չի կաթիր:

Ծերուկ Համբօն քաշեց մէջքէն իր հակայ նկարուն փայտէ ծխափողը, սեղաւորեց ծխախոտը մէջը, վառեց ու հանդարաօրէն քաշել սկսաւ, աչքերը կիսախուփ: Երեքն ալ կ'լուէին: Ու երեքն ալ միևնոյն երազով կ'օրօրուէին: Հովը փեղկուած պատուհան մը կ'ձեռձէր ու հիւղը կ'սարսէր: Երբեմն փուխերիկէն ներս կ'վազէր՝ զուարթ մնհասկնալի աղաղտկներ ձգելով ու ծուխի հոսանք մը տարածելով սենեակին կէջ, կ'հեռանար:

— Հա՛րս, կովին խոտ տուփօր աս իրիկուն, էծերը կաթ կուտա՞ն, ձայնեց ծերուկը

Հարսը ցնցուեցաւ, ու ամօթահար գլխի հաւաստող
շարժում ըրաւ :

Բրաբ գլուխը կ'առաձգէր, ժամուն՝ երբեմն աչքե-
րը կ'բանոր հարսին վրայ :

Ծերունի Համբօն ծխամործը կարմիր գօտիին ան-
ցուց ու ալտոտ չալվարին ծալքերը շոյեց, ապա քանի-
մը ցախսեր ալ նետեց մարող օճախը մէջ, ծունկի եկաւ-
փէց ու մենաբրդեց առոյդ չունչով մը.

«Լեռնէն ձորէն կ'անցնիս կուգաս տուն իմ եար
Քեզի նըման զումրի չունիս ես ու եար»

Երգն ընդմիջեց ըսելով.

— Էս ի՞նչ, էս ի՞նչ ցուրտ, հա՛րս, դըզմ, եկու,
թողլուխներս հանէ :

Գոհար ցատկեց ու գոյնզգոյն բուրդէ գուլպային
շարժուն մասը քակեց : Համբօն չդիմացաւ, համբուրեց
հարսին այտերը կուշտ ու ականչին ըստաւ, հատիկ,
հատիկ.

— Հարս, զաւա՛կս, էրիկդ վաղը կամ էնդիի օր
կուգայ :

Գոհար յաղթական հեռացաւ, վեր առաւ անկիւնը
կուտուած անկողինւերու սև ծածկոցը, երկու բաղմոց
տարածեց գետինը, տեղաւորեց առանց ծածկոցի բար-
ձերը, այծի մաղէ հիւսուած երկու շալեր նետեց անկո-
ղիններուն վրան :

Համբօն քաշեց Բրաբի թեւն ուժգնորեն :

Բրաբ, վեր ցատկեց հասկցաւ ամուծինին նշանը,
ու երկու ծերուկները մէկ անկողինի մէջ քով քովի տա-
րածուեցան :

Գոհար ալ քակեց էնթարիին կոճակները, ու խօ-
րասանի գօտին .

Հովը մոլեգնօրէն կ'սարսէր հիւղը :

Մարող կրակները հաղիւ մաշտծ վարդադոյն մը:

Կ'քսէին օճախի սև անկիւններուն վրայ :

Հիւղը կ'մրափէր :

Ոտքի հարուած մը հիւղին դուռը ցնցեց :

Հարուածը կրկնուեցաւ :

Գոհար ետին դարձաւ շուարած :

Ոտքի երրորդ հարուած մը հիւղն որմերէն ցնցեց ու
կորդ տաճկերէնով գոչեց սարսուացող ձայն մը.

— Բացէ՛ք դուռը, բացէ՛ք չո՛ւա, շան ծնունդ-
ներ :

Երկու մրափու ծերերն սստում մ'ըրին վեր : Համ-
բօն քաշեց հաստ փայտ մը ու սպառնալից դուռին մօ-
տեցաւ գոչելով.

— Ո՞վ է ատ, չենք կրնար ընդունիլ :

Վերջին հարուած մը թացուց նիգը, ու դռնակն
ընկրկեցաւ : Համբօն, Բրաբն ու Գոհար լեզապատառ
անկիւն մը սեղմուեցան իրարու մօտ :

Սպառազէն անծանօթ մը ներս մատաւ, ցաւկոտ
հայշուչներով եամշին նետեց գետին, հրացանը տեղաւ-
որեց պատին, օճախին մօտ ուղղուեցաւ ու զգուանքով
կրկնեց.

— Մի՛ վախնաք, վախկոտ Հայեր, բան չկայ,
եկէ՛ք :

Ծերուկ Համբօն մօտեցաւ անծանօթին ու հարցուց :
— Ի՞նչ կ'ուղես մենէ :

— Ոչի՞նչ, կրկնեց դաժան նորեկը, հոս գիշերել
կ'ուղեմ, վաղն առատու կ'երթամ, քիչ մը կերակուր
ինծի, սանկ համով բան մը ըլլայ, ընկերներէս զատուե-
ցայ հոս ինկայ սիալ ճամբով, ինծի, ինծի կ'ըսեն-
էշղիս Հասօ :

— Հասօ, հեկեկացին երեք տնեցիները :

Հասօ քանի մը կոճղ նետեց օճախին մէջ ու
յարեց .

— Այո՛, Հասօ՛, Հասօ՛, էշղիա Հասօ :

Հարսն և Բրաբ կծկտեցան անկիւնը :

Համբօն բերաւ սեր, չորթան, թուժ, սերկելիլ մը
դրաւ էշղիային առջև յարգանքով ու նստաւ, ձեռքե-
րը բարեած :

— Կեավուր, ուրիշ բան մը չունի՞ս սուեց
Հասօն :

— Ոչինչ, Պէկ, Աստուած վկայ :

— Կը ստես, շան զաւակ, ու Քիւրար չար ծիծաղ
մը չարժեց դէմքին վրայ :

Հրոսակը կ'ուտէր ախորժով ու երբեմն խոչոր ձեռ-
քերը կ'երկարէր օճախին, ուր կրկին բոցերը կ'հճուեին
դեղին գալարներով : Համբօ երկիւղանքով կ'նկատէր
Քիւրտին, ու չար նախաղդացում մը իր գեղջուկի միտ-
կ'փոթորկէր :

Հասօն էր, էշղիան, Նահանդին սարսափը, նաշ-
հանգի փաշային կողոպուտի ընկերը, վերջապէս,
Հասօն : Արծաթապատ ու ծաղկենկար խանչէր մը կա-
խուած էր «զպուն»ին վրայէն, անոր քով կարմիր կա-
շեպատ վեցարուած մը՝ Մարթին հրացանի կապարները
կուրծքին վրայ կ'խաչաձեւէին : Սոսկալի էր էշղիային
երեւոյթը : Հասօ լամբեց սեւ հաց մը ամբողջ ու ինչ որ
կար, լզեց ախորժով մատները շունի մը պէս, ու սա-
քերը կրակին երկարեց .

— Խանվէ չունի՞ք, հրամայեց :

— Ո՛չ, Պէկ :

— Ծխախո՞ս :

— Չենք ծխեր, Պէկ

Քիւրտը կրկին չարաշուք նայուածքներ պտացուց
ու հայնոյեց մեղմիւ :

Երկու կիները կծկտած անկիւնը կը դիտէին մարդը
արհաւիրքով :

Ենրունին մտախո՞ն էր ու ճակատը կնճռոտած :

— Ի՞նչ է անունդ լսելի ըրաւ Քիւրտը :

— Համբօ՛ :

— Է՛ Համբօ՛, իմ անունս է Հասօ, ըսէ, ճիշտըսէ,
քանի՞ տաւար ունիս :

— Զունիմ, Պէկ :

— Կ'ստե՛ս, քեզի կիտի կ ե ա վ ուր :

— Մէկ կով ունիմ :

— Ոչխա՞ր :

— Զունիմ, Պէկ, չունի՞մ, արեւուդ մատաղ :

— Է՛, Համբօ, երէկ լաւ օր էր, երկու Հայ տղա-
մարդ թալլեցինք ճամբան :

Ծերուկն ուշադիր նայեցաւ Քիւրտին .

Քիւրտը խանչէրով կ'խաղար ու զայն կ'չոյէր՝
հպարտ :

— Հայերն աղջի՛կ են, աղջի՛կ, մէկը կծկնց ու
միւսը տաւարի պէս մեռաւ պոռալով : Աստուծոյ սիրուն,
կին ունիմ : Հար ունիմ մար ունիմ, ո՞վ մաիկ կ'ընէ :

Դաշոյն մը երեք սիրտերը խոցեց վերջին խօսքե-
րուն :

Գոհար անկինը ցցուեցաւ, տաքութիւն մը մարմի-
նէն անցաւ ու մօտեցաւ Քիւրտին : Ծերուկ Համբօն գե-
տին կ'նայէր մթամած :

— Քիչ դրամ չէր, Համբօ՛, Աստուծոյ համար, յի-
սուն կարմիր թանկ քսակով մը, յիսուն կարմիր :

— Ստամպոյէն կուգար շեշտեց Քիւրտը :

— Տեսակ մը կրակ Հարսին թուշերը վասեց ու
գլուխը կ'այրէր կարծես : Համբօն յիմարի մը պէս կ'նա-
յէր էշղիային :

— Է՛, Պէկ, Ստամպոլէն,

— Այո՛, անանկ :

Քանի՞ տարու էր, Պէկ կ'ներես, քանի՞ տարեկան
ձայնեց ցաւազին ծերուկը :

Տեսակ մը նախազգացում իր հոգին կ'ալեկոծէր։
Հապա հարսի՞նը։
— Է՛, Է՛, աղտոտ մարդ, ատ ի՞նչ լեզու, քեղի
ի՞նչ, հա, երեսուն մը կար, աղամարդ բախ։
Հարսն էշղային մօտեցաւ քայլ մը։
Այդ մարդն իր Պետօն էր, օ՛հ, սուրբեր, չա՛ր
սուրբեր։ Չուզեց խորչիլ ատոր վրայ։
Ո՞չ, ո՞չ մտածեց, բնաւ։ Բայց կասկածը սիրտն
երկաթներու մէջ կ'զնէր, ի՞նչպէս հարցնէր Քիւրտին,
էշղայն դիտէ՞ր մարդուն անունը։
Էշղիան ժպտեցաւ կիրքով պեխերուն տակէն հար-
սին ու ըստ խնդալով։
— Համբօ՛, հարսդ ի՞նչ աղուոր է, ատ ի՞նչ
պօյ։
Համբօ չլսեց, հարցուց փաղաքշանքով։
— Պէկ, տղան Ստամպոլէն կուգար, հա՞ ոտիցտ
մատաղ։
— Այո՛։
— Պէկ, սուքերդ պազնեմ, մատաղ քեղի պէկ,
ի՞նչ ըստ։
— Ի՞նչ ըստ... ի՞նչ կ'ըսէ, Հայ մը մեռաւ հորթի
մը պէս։ Հարս ու կեսրայր ակնարկով զիրար չափեցին։
Ու միեւնոյն չարաշուք մտածումը նորէն խայթեց երկու
հոգիները։ Պառաւն անկիւնը կ'հեկեկար գաղտուկ։
— Երկնամամ յոգնած եմ յօրանջեց հրոսակը, ու
աւելցուց։
— Ի՞նչ աղուոր հարս... ի՞նչ աղուոր հարս, քովս
եկուր, ձանս։
— Պէկ, պէկ, մնջեց հեկեկանքով Համբօն։
— Պէկ, մընջեց հարսն որոշ, ձայնը կը խեղդուէր
կուշքին մէջ։
— Ի՞նչ կ'ուզէք, ի՞նչ կ'ուզէք, խոզի ձագեր, ձը-
գեցէք զիս հանգիստ։ աչքերով հարսին մարմինը չա-
փելով գոչեց էշղիան։

— Համբօ՛, կանուխ պիտի երթամ, ճերմակ հաց,
հաւկիթ, սէր պատրաստէ, շարունակեց քիւրար։
Խորին մահուան անշարժութիւնն հաստատուեցաւ
հիւղին մէջ, բայց չարաշուք կասկած մը հոգ իներէն ներս
սպրդած էր։
— Պէկ, պէկ հառաջեց ծերունի Համբօն։
Հասօն ցնցուեցաւ, ու սուլեց կատաղօրէն։
— Ի՞նչ կ'ուզէք, մեռնիլ, շան ձագեր, վատաղ-
գիներ, ձգեցէք զիս։ Էշղիան ձեռքը խանչարին մօտե-
ցուց գէպի գօտին սպառնական, ու երբ ձեռքը գօտիէն
ուժգին վեր բարձրացուց, ուլունքէ գոյնզգոյն քէսէ մը
գետին ինկաւ։
Ծերուկ Համբօն ուշադիր դիտեց քսակը,
Հարսը ծռեցաւ քսակին վրան։ Քիւրար բռնեց
հարսին թեւէն ու գոչեց։
— Ի՞նչ կ'նայիս, Ստամպոլցին քսակն է, քո՞վս
եկուր, սանկ...։
— Վայ, Պետոյի քէսէն գոչեցին ցաւակոծ ուժաւ-
պառ երեք գլուղացիները։
Էշղիան ցնցուեցաւ, չորս կողմը դիտեց զարման-
քով ու անհոգ գլուխը դրաւ գետին։
Պառաւը շարժեցաւ ուժգին գողով մը ու անկիւնը
փոռուեցաւ։
Համբօ շանթահար ինկաւ կոնակին վրայ։
Կէս մը հակած Գոհարը վեր ուղղուեցաւ, շրջեցաւ
մենեակին անկիւնները, գարձաւ Քիւրտին մօտ։
Քիւրար գոցած էր աչքերը, ու կ'չնչէր արագ։
Գոհարի գլխուն մէջ ծանր մարմին մը կ'չարժէր,
ու իրերը կ'պարէին իր մթագնած աչքերուն առջեւ։
Էշղիան բացաւ նորէն աչքեր։ հարսին ուղղեցաւ
և ըստ։
— Ի՞նչ կ'ըլլաք, կ'սպաննեմ ձեզի հա՛ ամենքդ ալ

մէկ դանակով, Սթամպօլցիին պէս : Յետոյ հրամայեց .

— Հա՛րս, մօտս եկուր, շո՛ւտ . . . :

Էշղիան կէս մը վեր ելաւ, ձեռքերն երկարեց Գու-
հարի կողմն ու անոր թեզանիքէն քաշեց ուժգին :

Վրէժը հարսին կուրծքն ուռեցուց :

Պետոյի դիակը տեսնալ կարծեց էշղիային քով,
մօտեցաւ Հասօխն ու հակեցաւ անոր վրայ :

Հրոսակն հեշտօրէն գոցեց աչքերը, անցուց բազուկ-
ներէն մին հարսին մէջքին ու իրեն քաշեց :

Ակնթարթի մը մէջ հարսը խլեց խանչարը բեկին
մէջքէն ու անոր ուսը միսեց մինչեւ երախտակալը :

Հասօն ցատկեց վեր վիրաւոր կորիւնի մը նման
մոնչելով .

— Ահ, կեավուր կին, զիս սպաննել կ'ուզես :

— Այո՛, շան ծնունդ, դուն իմ արիւնս խմեցիր,
Պետոս, ախ, զոչեց մոլեգին հարսը :

Ու հարուածն երկրորդեց :

Քիւրտը մէկ ձեռքով գրկած Հայուհին, միւսով
վեցհարուածը կ'ջանար պատեանէն մերկացնել :

Կատաղի էգի մը ու հպարտ արուի մը ամենի պայ-
քարն էր այս, որ հինգ վայրկեան տեւեց :

Հարսը էշղիային կուրծքին փորին վրայ կ'խազցնէր
խանչարն ու արիւնը կը վազէր տախտակամածին վրայ
անձրեւի յորդութիւնով :

Քիւրտն հաղիւ բարձրացուցած վեցհարուածն հար-
սին կուրծքին, դիտապաստ ինկաւ արիւնի լճակի մը
վրան :

Օճախը մարած էր ու սենեակը խաւար :

Հովի ամենի, անհուն եղերերգ մը կ'արձակէր սար-
սուող հիւղին շուրջ . . .

Սրչալոյսին, կովերն երկարածիգ բառաջեցին ու
այծերու բոժոժները գիւղն աղմկեցին :

Համբոյի դուռը գոց մնաց :

Ճամբորդներ պատգարակի մը վրան բերին Պետոյի
անշունչ մարմնը դաշունահար :

Ամբոխ մը հիւղին դուռը խորտակեց ու սարսափով
խելայեղ տեսան պառաւ Բրամն անշունչ, Համբօն հու-
գեւարքի հոնդիւններուն մէջ և կատաղի, արիւնաներկ,
հերարձակ կին մը նստած դիակնացած էշղիային մօտ
խանչարը սեղմած ափին մէջ :

Այդ կինը Պոհարն էր . . . :

~~~~~

## ԿԱՂԸՆՑԻՆ ԶՈՀԸ

— Հսէ՛, Տէրա պապիտ, ասիկա կեա՞նք է, շունն  
ալ կրնա՞յ տոկալ այս չարչարանքին, իմ մարդս ե՞րբ  
կուգայ, զարիպ զուրպէթն է ինկեր, հոն ի՞նչ կ'ընէ,  
ո՞վ գիտէ : Գիտե՞ս դարման մը, Տէրա պապիկ : Դուն  
ալ գրէ Արութին, գրէ՛ ըսէ՛, լաձն է մեծցեր, ես ալ  
հատեր եմ, հերիք չէ որքան պանդուխտ ապրեցաւ,  
ինք ալ մեղք է : Պետոյին հայրաը Զարման վերջին բա-  
ռերուն հեա փղձկեցաւ,

— Հա՛րս, Զարման, կուլա՞ս, չէ՛, հանդարտէ բու-

սուլա մ'ալ ես կ'զրեմ, Աստուծոյ զօրութիւնը մեծէ. աւ զօթէ՛, պահքիդ ու ծոմիդ հոգ տար, Նոր Տարին ալ հասաւ, ի՞նչ մնաց. գիշերը վաղ նայէ որ աղբիւրլուացուելու երթաս ու լաւ, շատ լաւ լոգնաս, բաղդդ կ'ժպտի անդատձառ:

Ծերուկ, կքած քահանան կաղդուրող բաներ մ'ալ ըստ Զարմանին, չոյեց անոր գլուխը: Հարսն համբուրեց ջերմագին ծերունիին աջը իսոշոր ու դողդոջուն: Քահանան հեռացաւ:

Զարման շաբաթ իրիկուն Եկեալքին կծու խունին անգամ մ'ալ չնչեց բոլոր կուրծքովը, ծնրադրեց գաւկիթին քարերուն վրայ, համբուրեց գետինին փախթը փոշոտ ու հեռացաւ թեթևցած, լցուած տկար յոյտվ մը: Խոստովանած մեղքերէն կիսով թեթևցած, հիմա ապաշխարելու օրեր ունէր իր առջև, ծոմ պիտի պահէր Հաղորդութեան վայելքին արժանանալու համար: Կուգային հանդիսաւոր օրերն և Զարման կ'պատրաստուեր աւելի ինքնազբեկան հաճոյքին: Մէջքի շալին մէջ զետեղեց կեսրայրին դարակին դողցած նամակը, զդոյշ քալեց դէպի տուն տանող զառիվայրէն կիսովին անշայտ ծիւնին տակ: Գիւղը ծիւնի սպիտակ օթոցներուն մէջ սուզուած, թաղուած, խեղդուած, կեսնքը՝ փուխերիկներուն ծուխրվը կ'զգացնէր: Խայթող ցուրտ մը կ'լեցնէր ամայի գիւղին անջրապեաը ու կակծալի մռմռուքով կ'ողողէր Զարմանի դէմքը: Զիւնը նորէն կ'ակոէր մակուիլ: Զարման, հակառակ իր սովորութեան, չածապարեց, զիտեց ուշով բոլոր ծառերը, ինչքան ողորմելի էին գետեզրի ուռիները տերեաթափ, մերկ, ուրուային ու ծիւնով ժանեկաւորուած: Բարձրաբերձ կաղամախները պատանքուած հսկաներ էին. անոնց տեսքը այնքան սարսուալի էր, Զարման ցնցուեցաւ: Ան կ'փնտուէր, կ'որոնէր բան մը ու վարտնումէ մը վերջ մօտե-

ցաւ ընկուզմնիի մը, անհրապոյր, ծիւնին սպիտակութեան տակ կծկուած էր ամառուան հսկան: Զարման համբոյր մը տուաւ անոր բունին ու հին քաղցր օրի մը եւ բազովը միաքը սրոճաց. առաջին անգամ հոն հանդիպեր էր Սրութին, և դեռ անգամ մ'ալ կարծես ծոծրակին շուրջ զգաց զալարուիլը հուժկու ձեռքերու և ուշ մեղ համբոյրի մը պատրանքը սթափեցուց հարսը: Քալեց արահետէն ծածկուած ծիւնին տակ, անփոյթ մխրճուելով մինև իր ծունկերը կակուղ օթոցին մէջ: Մտաւ գոմը, կենդանական արտաշնչութիւնով ու թրիքով ջերմացած մթնոլորտ մը հեշտագին հարսին սառ դէմքը կ'փայփայէր, կովերուն ու ոչխարհներուն տուաւ առատ խոտ, փայփայեց իրենց մազիներուն կակուղ բուրդը ու կիցի հարուածներով հեռացուց քիւրտ Սուլէմանի ոչխարհները մըմռալով:

— Ի՞նչ օրէնք, ի՞նչ իրաւունք՝ քիւրտին ո չխարհալ, ուշ ձմեռը վեց ամիս, Հայը պիտի խնամէ և սատկածին տեղն ալ իրենը տայ:

Զարման յանկարծ գութով լեցուեցաւ ու յշոեց քանի մը քիւրտ աշխարհներու գլուխն ալ:

— Ի՞նչ է յանցանքը անասունին, ի՞նչ ընէ ոչխարը եթէ տէրն է անիրաւը:— Գոմէն դէպի բակը հասնող սանդուիլն երաւ:

Տակաւին ցուրտը կ'խայթէր իր թուշը:

— Լաւ աղօթեմ, կ'կրկնէր, պահքիս ու ծոմիս աւելի հոգ տանիս, է, Տէրը ողորմած է, ի՞նչ զիտնամ որ զիս մեղքերուս համար չի պատժեր, և Կազանգի գիշերը կանուխ աղբիւրն առաջին լուացուողն ես ըլւամ, ու Զարման կ'աշխատէր յաջորդ օրերուն սովորականէն աւելի եռանգով:

Հայաստանի գիւղ մը հանդիսութիւնով կը տօնէ նոր Տարին: Օրն ի բուն իր երկու նորեկ հարսներուն

հետ զբաղած էր եփելու պահքի կերակուրները, չոր լուբիան, կորկոսով թանձր ապուրը, որուն մէջ թթուած ալորը սեւ կ'լեցնէր առատ, չորցուած լեռնային աղցանները կ'խաշեր : Զարման տենդոտ այդ գործունէութեան մէջ կ'օրօրուէր երազներով : Նոր Տարի, ի՞նչ պիտի ըլլար իրեն, իր մարդն Արութը պիտի գա՞ր : Ի՞նչո՞ւ չէր գիտեր գրել ինք որ երկառղ մը հասցնէր մեծաւորին ձեռքը, ըսէր ծովի չափ տէրաը, հասկցնէր կրած զըրկանքները, ի՞նչո՞ւ քանի մը գիր իրարու քով չդնել չգիտար, պատմելու համար կերպարին ու կեսուրին անհարին խստութիւնը, ծածկամտութիւնը, անոնք մինչև մահ զինքը պանդուխտ պիտի ծգէին, յագուրդ չունէին . պիտի գրէր թէ ի՞նչպէս զինքը կ'զրկէին նոյն իսկ սիրականի մը նամակներէն և տարիներով տասնոց մը իսկ չէին տուած իրեն զրկուած այնքան սսկիներէն և յետոյ, իր զաւակը Ղեւիկն իսկ չէր կրնար սիրել աընեցիներուն աչքին տակ : Մինչև ե՞րբ պիտի շահագործէին ճիվան սիրականի մը բարութիւնը : Տագրերն ալ ծոյլ ծոյլ կ'սլքարկային :

— Ախ, Արութ, թե ունենայի անցնէի, թռչէի ժամ մը, սօլուխ մը օտափիդ բանձիրան գայի, ըսէի քանի մը խորոված խօսքեր ականջիդ ու դառնայի, կ'մրմնջէր Զարման, դիտելով չորս կողմը, մի գուցէ կեսուրը մտածումն իսկ կուանէր : Հարսն երեք այդքան՝ անհամբեր չէր եղած, բայց դանակն ա՛լ ոսկորին կ'հապէր, կերպարը տղան գիւղ կանչելու կողմակից չէր, ա՛խ, սոսկալի մարդ, ի՞նչպէս ինք բնաւ չէ՞ր սիրած սա զառամ պառաւը, չէ՞ր զգա՞ւ թէ ի՞նչպէս կ'քանդուէր երիտասարդ արեւը, ի՞նչ կրակով կ'հատնէր : Տարի ու կէս ապրեր էր Արութին հետ, աշխարհք չէր կրցած վաշելել, այրիի մը վիճակէն աւելի վատ կ'գտնէր Զարման իր կեանքը, ամուսին ունէր, ճիվան ամուսին, ու տա-

աը տարիէ ի վեր միայնակ կ'իյնար անկողինին մէջ : Ի՞նչ ընէ ան սիրտն որ միակ կ'բարախէ : Իր դէմքն այրող ջերմին չունչի մը կարօտովը կ'սպառէր, համբոյրի մը պապակովն ամէն երկար գիշերներ անքուն կ'լողար քրափինքներու մէջ, հապա սարսուռները, որոնք կողէն դէպի ազդրերը կ'սողային մահուան ցունցերու չափ զօրաւոր : Զարման ամօթով կ'նայէր իր կուրծքին, ուր էր հին օրերու հապարտ կամարածե լանջքը . հարթացած, սմքած էր ան . ասիկա տիւրութեամբ կ'համակէր Արութի կինը : Եթէ Արութ յանկարծ գար, չպիտի հաւնէր իրեն, ան՝ որ տեսած էր Սատամպօլի կիները, Զարման իրեն յատուկ առասպեկ մէր շիներ այդ կիներուն համար, անոնք ամէնն ալ հրապուրիչ էին, խելք թռցնող, կը պտըտէին կիսովին մերկ : Ո՞վ արդեօք իր Արութին սիրտն էր գարձուցած, ո՞ր անիծուած քածը : Թերեւս Արութ այդ պատճառաւ իսկ չէր վերադառնար :

— Տասը տարի է ուխտի կ'երթամ, կը մրմնջէր, թօնիրին տաք շրթներէն լավաշները հանելով, հազար սուրբի մոմ եմ վառեր ու տակաւին վիճակս աս է . ո՞վ Տէր, զօրութեանդ մեռնիմ : Այս ամէնուն մէջ անյոււ սութիւն մը կար . Զարման անցեալին յիշատակները կը գրգռէր, անոնց մէջ յուսադրող բան մը չէր գտնար : Սակայն կ'ուժեղնար հաւատքով յանկարծ, որովհետեւ նոր տարիէն բարիք մը կ'սպառէր, ամուսինին վերջին համակն ալ յուսադրող էր մի քիչ :

\* \*

— Դեկտեմբերի վերջին օրն ալ կ'անցնէր, մոայլ ու հողմակոծ : Առաւօտէն մինչև երեկոյ անընդհատ ճիւնի մանր հատիկներ գորչ պաստառի մը վրայ հողմէն հալածական կ'պարէին ու սահմանաւոր հորիզոն մը կը

Ճնշէր գիւղին մօտաւոր հիւղերուն վրայ իսկ։ Զարման տքնեցաւ կաղանդի վերջն պատրաստութիւններուն, պլինձէ տապակներուն մէջ լեցուց ընկոյզն ու չոր նուշը, չոր թութն որ խնձորի կտորները . . . : Խոշոր բոլորչ պլինձէ ափսէին մէջ տեղաւորեց պահքի կերակուրները, ու անկիւն մը զետեղեց։ Երկու օրէ ի վեր ծոմ էր. ուռքերուն մէջ, սրունքներուն վրայ թափը կը պակաբ, մէջ, բայց զուարթ կ'ուղէր ըլլալ, ճիգ մը կ'ընէր յաղթելու իր ընկուած մարմինին։ Կ'սպասէր անհամբեր մութին, կ'ուղէր այդ կաղընտի գիշերուան առաջին լոգացովն ինք ըլլալ, նոր տարուան ամէնէն բախտաւորն ըլլալու համար։ Օրն ուշ կ'վերջանար, Զարման աղու մը չափ անհամբեր կ'դառնար։ Երդիքին խափանքը ծածկուած բոլոր փոքրիկ պատուանները ներսի սենեակի գոցուած էին լավով ու հոն տաք քրքջալիր շաղակրատում մը արդէն կ'սպէր այր մարդոց մէջ։ Խորիւներն օճախին մէջ կ'ճարճատէին ու բուխերիկէն խուժու հոլի հոսանքէն թափով մը կ'բոնկէին զառաշաձայն։

— Ի՞նչ ձիւն, ի՞նչ ձիւն, մենախօսեց Զարման, կը երեւի թէ լածեր դուրս չպիտի կրնան ելլել այս բուքին պտուղ հաւաքելու համար։ Բակին մէջ մութը կ'իջնար, առարկաներն անորոշելու աստիճան։ Հարաը մաքրեց սահաններն ու անորոշ գոհունակութիւնով մը քաշեց լաջակը բերնին, ու ձեռքերը կարմիր գոգնոցին վրայ բևեռած մտաւ սենեակ։

— Նստէ, հարս, խոժոռ ձայն մը անկիւնի մինակը բարձրացաւ։ Զարման կծկուեցաւ։ Օճախին մէջ խորւները կ'ճամանչէին ու երեւմն լոյսով կ'ողողէին բուլոր անեցիներուն դէմքերը։ Խոսք չկար, հանդիսաւոր գիշեր մը նոր տարիին գիշերը, յետոյ ճրագ ալ պէտք չէր վառել, օճախին լոյսը կ'բաւէր։ Բոլոր գեղջուկ ճաշաներն ալ թաղուած երազի մը մէջ որ չէր լրանար

չէր հատներ, ոմանք ծալլապատիկ արմուկնին յեցած ծունկերու ու իրենց ափերով այտերը բռնած։ Ծերուկին թէզպի՛ը բղլացող շառաչով մը կ'աղմքէր անդորրը և ամենի պախուրցն որ փուխերիկին մէջ զուարթ նօթեր կ'նետէր, զիւցազնակատակ քերթուած մը կ'ուրէր վայրէկեաններով, հարիւրաւոր յայրատ կատուներուն կսկիծը կ'երկարաձէր, կ'ողբար, կ'ոռնար. հովիւներու ոռումները կ'նետէր ու յանկարծ կ'խուսափէր։ Պահ մը ուշադիր դէմքերը, կիսադէմքերը կ'երերային, ու կը գծագրուէին մութին մէջ պղինձէ շրջագիծով հրահըումէն բոցերուն։

— Խոսէցէ՛ք, տղաներ, եավրում, Համբօ՛, երկու ձաւլապ, հորթերն ինտո՞ր են, ծերուկ Պետօն կ'կրկնէր ու թաւ պեխուերուն տակ համր զող մը կ'ծաւալէր։ Անկողինի մէջ ոչ մէկը պիտի քնանար այդ գիշեր, ամենքն ալ կանուխ, հաւախօսէն առաջ աղբիւր պիտի երթալին լուացուելու ու յետոյ ժամ աղօթք երգելու։

— Տեմսանք ո՞վ պիտի ըլլայ առաջին աղբիւր գացողը, կրկնած էր ծերուկ տան տիրուհին։

— Հարս, զըզըմ, քիւթիկը չի մօռնաս տեղաւորեւ լու օճախին մէջ, հնչեցուց տանուաէրն ու կողմնակի տապալեցաւ մեղմիւ բազմոցին վրայ։ Ծերունիները կը խոկային, տղաքը կ'ֆաշյին ու կ'ֆարտային։ Զարման գրկեց բերաւ խոշոր չոր կոճղն ու տեղաւորեց օճախին մէջ, նստաւ պարտասած, տեղաւորեց շիւղերը, պիտի քնանար ինքինքը հիմա աղատ կ'զգար խորհելու, երազելու, երկարեց ոտքերն ու մրափի մը անձնատուր իր կեանքին տիսուր կծիկը քակեց։ Երբեմն սիրաը կ'ուռէր արտասուելու չափ, կուտար Արութին անունը, անխոստավանելի տենչերուն կրակովը կ'այրէր սիրաը, կ'բաքախէր, մարմին մը կ'ուղէր գալարուելու անոր վրայ, կսկիծ մը ծայր կ'առնէր երիկամունքներուն մէջ։ Այդ

մարդուն պապակովը չէր լեցուած տակաւին, այնքան կ'ամօթէր ինքզինքը չԶարման այդ մութ բնաղդներու համար. եթէ մարդիկ չէին իմանար զինք, սուրբերն ալ չէին կրնար դատել իր մտածումները: Ի՞նչ կ'ընէր այդ հանդիսաւոր գիշերը Արութ, որ անկիւնն էր, յոգնած, պարտասած, հիւանդ, կ'մտածէ իրեն ու մէկհատիկ լակոտին վրայ, եթէ զինքը դէպ ի հայիենիք չէր քաշեր: Հարազ կարծեց տեսնալ Արութը խանի մը սենեակին անկիւնը միայն, մտածկոտ ու կնծոռոտ ճակատով, անոր կարմիր ու լեցուն այտերը փոսացած էին, ծիւրած ու ծունդերը դողանար:

— Տէր Աստուած, Տէր Աստուած, հեկեկաց Զարման, դուն իրեն ու ինձի ողորմիս. խառնեց օճախը, ցրուած վառող ճիւղերն ամփոփեց ու աւելի մօտեցաւ անոր Յամը սարսուռ մը սենեակին որմերը կը գրկէր ու առաստաղին սեւ անփայլ մարթակներուն վրայ անշրջագիծ կիսալոյս ստուեր մը կ'չողար: Հովը լսելի կ'ընէր ողոքներ, ու քրքջալիր առասպեկներ ծխնելոյզին մէջ և անհամաշափ ու խորթացող չնչառութիւններն հառաջներու նման աւելի խորունկ կ'ըլլային:

— Էհ, թերեւս ա'լ լաւ կեանք մը / կ'ափցընէ Արութ, խորհեցաւ Զարման զզուանքով, Ստանալոլ հաղար գլխով աժտահարներու տեղ է. հոս ափ մը գիւղին մէջ աղջիկներն երիտասարդներու խելքը կ'գողնան, ուր մնաց հոն: Արութ թերեւս հիմա այդ հրէշներէն մէկուն գիրկն էր, աննման սենեակի մը մէջ ու հարսին գեղջուկ կանկը կ'ջանար երեակայել իրեն անծանօթ սենեակ մը, որուն բոլոր մանրամասնութիւնները կ'ուզէր կազմել, ճոխացընել: Ինքը լսած էր Ստամզօվի քածերու պատմութիւնը, Զարման կատաղօրէն շարժեց փայտը՝ որով օճախը կ'հրահրէր, թուլցաւ իր թեւերը, նսրէն ինկան, չէ՛, չէ՛, հազար անգամ ո՛չ, Արութն իրն էր.

Իրմէ զատ ո՛չ մէկը կրնար սիրել ու համբուել: Զարման ճամբաներու հեռաւորութիւնը, ծովերն երեակայեց. ի՞նչ էր ծով մը, ջուրի օվա մը, անանկ ըսեր էին, ջանաց բարօոփի մը պատկերը գծել մտովի, ու անյաջող եղաւ, ի՞նչպէս կ'քալէին նաւերը ջուրին վրայէն, յետոյ ինքնիւրեն վաղող կառքի մը վրայ խորհեցաւ առանց ձիու, ամուսինն էր գրած, երանի աչքերուն, արդեօք ինչեր տեսած էր, ի՞նչ հրաշալիքներ, ի՞նչ շենքեր, ի՞նչ, մարդիկ ու ի՞նչ ձեռվ հագուած: Ասոնք բուրոր չկազմուած աւրուած, տարօրինակ անորոշ ստուերներու պէս հազիւ կ'անցնէին Զարմանի մտքէն: Արութ ամէնն ալ տեսած էր, հարկաւ երբ գար պիտի պատմէր, ու Զարման հպարտութեամբ հառաջեց սփոփուած պան մը, իր ամուսինը գիւղին Ռէն ալ կրնար ըլլալ, հարկաւ դրամ ալ պահած ունէր:

Սենեակը մեռած կ'թուէր քանի մը վայրկեան, Զարման յանկարծ ցնցուեցաւ, հովի մը ոռնութ սթափեցուց զինքը, վեր առաւ գլուխն ու ժպիտով չորս կողմը գիւտեց. Կոճղն օճախին մէջ կ'ճարճատէր:

— Ծի, անոյշ երազ, քանց մեղքն անոյշ, ըսաւ, Զարման, Արութին հետն էինք, քով քսվի հարսնութեան առաջին կաղանդը կ'անցընէինք: Թաղուեցաւ կրկն հին օրերու մէջ: Տասը տարի առաջ անցուցած կեանքէն պահեր երևցան իրեն, իսիտ, որոշ ու զուարթ զրուագներով: Պարերգի մը յանկերգն հնչեց իր սրտին մէջ.

Սարերու հովին մեռնիմ, իմ եարին պօյին մեռնիմ, ես էն օիստն օր չեմ տեսեր Տեսնողին աշուկին մեռնիմ:

Զարման, ընդհուպ դժգոհանք մը զզաց, ուշ կը լուսար: Անսասունի ոտքի ձայներ ախոռին մէջ զգալի կ'ըլլային. կերգէին արդեօք արդորներ ու ինք չէր

իմանար. ականջը տախտակամածին դրած սպասեց Զարման հաւախօսին. տախտակին վրայ բոլոր ոսկորներուն ցաւիլը կ'զգար, բայց արիւնը կ'եռար, մարմինը կ'այրէր, ու յուզումէն ականջներն ամսորոշ խժրտուքներով կ'լեցուէին, անհամբեր էր, ամէնէն առաջ ինչք պիտի երթար լոգնալու բոլոր մարմինովը: Եոր Տարւոյն առառն կանուխ լուցուելու գացողներ աղբիւրին ոսկի հոսկին էին տեսեր:

— Ես ոսկի չեմ ուզեր, իմ բախտս միայն յաջաղդառնար, Արութս կարգադրէր գործն ու դառնար հայրենիք, Խեղդուկ ձայն մը հասաւ Զարմանի ականջին, ձայնը կրկնուեցաւ, երրորդուեցաւ աւելի ուժեղ, ախոռին մէջ ոտնաձայներու աշխոռութիւնը կ'յաճախուէր: Զարման վաղեց հողէ պտուկ մը առած, սլացաւ դուռը, աղխը քաշեց ու մինչև ազդրերը բարձրացող ձիւնին մէջէն կ'գաւալիմէր, ձեռքերը, դէմքը կը միրճուէին ձիւնին մէջ, կ'իյնար կ'բարձրանար ու մոլեգին հովը իր մազերուն տասը անջատ հիւսքերը կ'նետէր հովին մէջ: Վաղբիւրին մօտ էր, քակեց պարեգօար, շապիկը, մերկացաւ, ձեռքով խորակեց աղբիւրին սառը ու մոռցած ամէն ինչ՝ զինք ծեծող ձիւնը, բուքը խարազանող, անկը լեցնէր մարմինին ամէն մասերուն վրայ ջուրն որ տաք կ'թուէր իրեն. կ'լեցնէր անխնայ կորսուած, մոլեգնած, վիթխարի անսասունի մը թափովը կատաղի ու յետոյ իբրեւ ուրուական մը որ կ'հալածուի, բոլոր հանդերձները թեսերուն տակ դարձաւ տուն: Ներսը ամէն ալ կ'քնանային շատ աւելի մեղմ, անշշուկ, ու կ'շարժակին: Զարման չորցուց մարմինը, նայեցաւ մերկութեանը ու դողաց, ինչպէս հիւծեր էր. բայց այդ պահուն գուհունակ խալազութիւնով լեցաւած էր հովին իբր իր բուլոր երազները իրականացած ըլլային: Իջաւ ախոռ, տուաւ անսասուններուն չոր խոս:

Երբ վեր կ'բարձրանար Զարման դող մը զգաց, ուժգին սալուռներ կ'պտը էին անդամներուն մէջ ու կարծես չնչառութիւնը նախ կ'երազուէր, ապա կ'դժուարանար: Բոլոր ննջողները կ'արթննային ու կ'մեկնէին աղբիւր:

Տժգոյն ու ախտաւոր առաւօտ մը կիսաբաց դուռնէն, բակին հողէ գետինին կ'հապէր մաշած գորշութիւնով մը: Զարման կ'զգար խրիլ կողերուն մէջ սուր չեղբի մը. սարսուռները աւելի տեսող կ'ըլլային, տենդով ընդմիջուած, ծունկերը կ'դողային, անկարող կ'ըլլար ոտքի վրայ մնալու:

— Սա ինչ հիւանդութիւն է, մրմիջեց, կազբակօրով:

Տունի բոլոր անդամներ ուն հետ ինք ալ գնաց համբուրելու կեսրայրին ու կեսրոջը ձեռքերը, ընդունեց ան նցմէ վարդագօյն լաշակ մը նուէր:

— Հա՛րս, Զարման, ինչո՞ւ չի ինդար երեսդ, ընդմիջեց ծերնւկ տանտէրը: Զարման կիսատ ժպիտ մը շինց դէմքին վրայ, դողը միշտ աւելի զօրաւոր և աւելի ուժգին թափով զինք կ'համակէր ու ամէն փոքր չնչառութեան, կողերուն վրայ ու ստինքներուն տակ ցաւն անտանելի կ'դառնար: Զարման կծկուեցաւ անկիւն մը ընկճուած: Հրճուանք ով կ'լեցւէր այդ օր տունն, ու տանիսին լուսամուտէն կախուած իւրաքանչիւր տոպրակ՝ հարսներն ու լաճերը դատարկ չէին վերադարձներ: հովը կը դադրէր ու կ'ձիւնէր նարնջածաղկի թերթերու մեծութիւնով հանդարտ, վարնքով: Երբեմն գեղջկական մաղթերգ մը կ'լսուէր մօտի երդիքներէն:

— Հիւանդ ես, հարս, ի՞նչ ունիս, մօտեցաւ սեսուրը խստութիւնով ու Զարման մունջ էր. գլուխը տատանեց հաստատական ու սկսաւ արտասուել որպէս կորսուած տղեկ մը:

— Տէ՛, տէ՛, բան մը չունիս, հարս, նազ չեմ ուշկեր, էրկանդ ծախսէ ատ նազերդ, ել գործիդ: Զարման կ'հեկեկար աւելի բարձր ու ողորմելի՛ կողերը բռնած:

Հիւանդ է, անկիւնէն մրմռաց կարեկցօրէն ծերուկը, թող պառկի, է՛հ, բան մը չէ Զարման, բան մը չէ զաւակս, կ'անցնի . . . :

\* \*

— Տէրտէ՛ր, Նարեկէն տուն մը քաղէ հարսիս գրլիուն ու հաւատքով քաղէ, հալորդութիւն ալ տուր, դառնօրէն ձայնեց տանուտէրը Պետոն. Զարման երկարած էր անկողինին մէջ, կ'խնդար, կ'զառանցէր, քըրտինքի հեղեղ մը այտերէն վար կ'թափէր. փոքրերը անկողինին եղերքը շարուած էին ապշած, կարծես հանդիսաւոր տեսարանի մը ականատեսն, ու կեսուրը կծուչարաշուք դէմքով կ'դիտէր հիւանդը: Քահանան հանեց գրպանէր գիրքը, համբուրեց ու սկսաւ խորթ անհամայոր բարբառով մը մրմռալ. ան կ'մօտեցնէր ուսին մօտ բռնուած մօմին յաճախ գիրքը ու կ'սրբագրէր կարդացւած տողը, բայց անոր ձայնը հանդիսաւոր էր, սարսապղեցիկ ու վայրի երաժշտութիւնով զեղուն, կարծես մահ կ'սախսագդար: Իր միրուքը աղտօտ, երկար, ծխոտած, կ'շարժէր անընդհատ իրեւ հովէ մը: Ան երկար գլուխներ քաղեց ու յետոյ աւետարանէն էջ մը եղանակեց հարսին գլխուն մօտ: Պահ մը խաղաղեցաւ Զարման, սենեակը անայլայլ մնաց ու յոյս մը ժպտեցուց բոլոր տնեցիները:

— Ի՞նչ է այն, ո՞ւրկէ կուգաս... ի՞նչ է ադ, ջուրերաւն վրայէն կ'քալէ... հօ, հօ, եկուր լաւ է աս . . . իջիր, կամաց իջիր, ջուր է, խաղաղ է . . . արևուդ մտաալ Սրութ, հասանկ ցամաք ոտքը դիր . . . ի՞նչպէս,

ի՞նչպէս անցար ջուրերուն վրայէն, ո՞վ բերաւ . . . Զարման կ'զառանցէր:

Սենեակին բնակչութիւնը ապշութիւնով զիրար նըկատեց: Քահանան կքեցաւ սնանքին մօտիկ, ու վիշտը օծեց բոլոր դէմքերը:

— Ո՞հ, ինչպէս դաշտերը կանչցեր են, աղբիւրներու ջուրը ինտո՞ր զուլալ է, քիչ մը արագ քալէ՛ այ մարդ . . . Ո՛չ, ո՛չ, ձիւն կուգայ, մեղմով Արութս, լեռան ճամբան դաշտին ուղին չէ, ձիւդ սանձը լաւ բըռնէ՛, տե՛ս, ձորը սրբան խոր է, ճամբուն եղբը . . . ու ջուրը մէջէն ի՞նչպէս կ'երթայ . . . իմ սիրտս ալ խոր է ու արիւն կ'հոսէ, սրբան ալ խոր . . . կամաց, ձիւնը խաբող է:

— Կամաց, նորէն կամաց, զառիվարը սառեր է . . . իջի՛ր, իջիր ձիէն վար կ'իյնաս . . . ադ քէրվանը սխալ ճամբով կ'երթայ . . . ո՞ւր կ'լիջնաք այ մարդիկ . . . ո՞ւր կ'տանիք Արութս . . . :

— Զէ՛, թող չեմ տար, սխալ ճամբէ հա՛, հերիք չէ՞ այսքան տարի մեռած եմ տպուր, ու հիմա նորէն խուրպէթ . . . :

Զարման լսեց, շնչեց խոկալու չափ ուժով, Ղեւիկը կ'հենեկեկար, ինկած վերմակին վրայ. բոլորն ալ ընկնուած, անշարժ կ'սպասէին, արդեօք խելառած էր . . . ինչպէս ամուսնին անունը կրնար տալ օտարիներուն դիմաց . . . վահած. . . :

— Ո՞խ, օ՞խ, լաւ, տէ՛ հիմա աղէկ է . . . դէպի հոս . . . շուարեր եմ, մեղայ, լաւ ծածկուէ՛ Արութ, շամեր սառեր փայտ են կարեր այդ ճամբուն վրայ . . . տէր քիչ մը արագ . . . Տէր Աստուած, ի՞նչ ձիեր, զա՛րկ, զա՛րկ ուժով . . . :

Քահանան երկար աղօթք մը կ'ծամծմէր անլսելի: — Զէ՛, զգոյշ, ճա՞նս, հազարին մէջ հատիկ մը,

գէշ տեղ է, վա՛տ է, վա՛տ է, չե՛ս տեսներ, շունչ ալ մի  
առներ...

— Հա՛... հա՛... հա՛... աչքերս քօռանայ... քիչ  
մ'ալ շուտ, կ'պրծիք հիմա...

— Ի՞նչ է. զանկին ձայները..., ձայն մի՛ հանեց...  
այ ձի մի խրինջար...

— Հօ... հօ... հօ... հօ... վա՛յ Արութ, վաղ-  
ցուր հայվանը...

Հեծկլտուքներ կ'արթննային կուրծքերու մէջ, պահ-  
ւած ցաւերու բոլոր ուժովը, սեղմուած ու տարտով  
լեցուն:

— Մեղայ, ամենասուրբ Երրորդութիւն մեղայ...  
մեղայ հծեց քահանան: Հոլը բուխերկին մէջ կ'քըր-  
քըրջար...:

— Ի՞նչ ճամբայ... ի՞նչ սար... ի՞նչ դաշտեր...  
ձիւնն է եկեր պատեր, սիրականիս պեսին սայցոցի լու-  
լայ է կախեր...:

— Մի մոլորիր, ձին գէտէ տան ճամբան հա՛ օրուան  
մը տեղ, լա՛ւ հանգիստ ըրէ գէշերը խանին մէջ, լա՛ւ հսկէ  
մալերուղ, լաւ պահէ, դրամդ ծոցդ պառկէ... այս տեղի  
հրեշտակներն ալ գոզ են, գո՛զ... աւազակ...

Ծերուկը ծունգերը կ'ծեծէր, կքած դէպ ի առաջ,  
կեսուրը կ'մնար շուտարած, հեծկլտուքներն աւելի երկար  
կ'ըլլային ու ճմարիտ լացի կ'փոխուէին:

— Ընկալ քացրութեամբ Տէր Աստուած հզօ՞ր, ըգ-  
դառնացողիս... կ'հառաջէր կրօնքի մարդը:

— Կանուն ճամբայ ելիր, Արութ աղօթարանը չը-  
բացուած, մուշեր եմ, ճրագս մարելու մօտ, արագ քա-  
լէ, թուիր, եկաւը, ծոցիդ կարօտն եմ, աչքերս  
ճամբաներուղ վրայ կ'մաշի, հալեր եմ մաղ գարձեր...  
ուրիշ հարսեր, տասը զաւակ են բերեր, ես ի՞նչ ունիմ,  
հատ մը, Դեփեկը Արութ, շուտ, շուտ... Զարմանի

ձայնը կը գողար կ'մեղմանար ու վերջին բառերն այլեւու  
հեւքի մը կ'վերածուէին:

— Պահապան ամենայնի Տէ՛ր քրիստոս, աչք քո՛  
հովանի... կ'հեւար քահանան, հառաչանք մը ողբագին  
որմերը սարսուցուց, ու բոպէ մը մահուան լուսը  
տարածուեցաւ:

— Կ'համսին... հա՛ ժամուն քովս է, վեր կու-  
գայ... վազէ՛ Ղեւիկ... վազէ՛ հօրդ գիրին ինկիր լա-  
կուտ, վայ Արութ, պօյուղ հոգուղ մատաղ... մա-  
տաղ... զուրգան... թո՛զ տուէք... ելլամ ինչու կը  
բունէք... թեւերս են կապեր, քակեցէք բոլոր չուան-  
ները... քակեցէք հա՛... վայ, մեր դուռն է...: Ուս,  
Արութս բարով...

Հարսն անկողնին մէջ ցցուեցաւ, թեւերը պիրի, եր-  
կարած, կ'ուզէր կանգնիլ, թոչիլ, խոյանալ...:

Սարսափի հեծեծուն աղաղակ մընդհանուր եղաւ,  
աղեկտուր ու սոսկալի...:

Զարման կրիին գլորնցաւ բարձին վրայ, խոր հա-  
ռաչներու նման շշուկներ կոկորդին գուրս կ'քէր տա-  
ժանքով, խողխողուած ոչխարի մը նման, ու կ'աժգու-  
նէր սպիտակ գէմքը շատ սե մազերու շրջանակին մէջ  
ձմեռ գիշերուայ լուսնի մը նման: Վերմակը ծածկուած  
էր հեծկլտացող թշուառ կուրծքերով:

Քահանան կ'սաղմուէր ծնրադիր, վերացած, ու զոյգ  
չոր մատներով կը գոցէր կոպերը հարսին: Պախրցին  
եղերական ջայլ մը կ'վառէր ծխնելոյզին մէջ: Ախոռին  
մէջ աքլորները անդադրում կ'աղաղակէին, կովեր կ'խոր-  
թային...: Ու լոյար կ'ճեղքուէր անյոււսօրէն ձինին  
տակ թաղուած, կորսուած հիւղերուն վրայ...:

ՏԿԱՐԻՆ ԻՐԱՀՈՒՆՔԻ

1894ի ամառն էր :

Երեք Հայեր դիւղէ կը վերադառնալին քաղաք, անհոգ, գոս ու աշխորժ : Առևետուրը լաւ էր եղած, ու իրենց շրջուն չարչի ապրանքները փոխանակած էին ցորենի, իւղի, հաւկիթի ու ոսպի հետ : Ասոնք ընդարձակ խոպան դաշտի մը վրայէն կ'քալէին :

Դաշտն ընդարձակ էր, ամայի, ու վերջին հունձքի մը հետքերը տակաւին կ'նշմարուէին յարդի փայլուն դեղինովը որ կ'տարածուէր արեւէն կիզուած ածուներուն մէջ :

— Լա՛ւ էր Գողոր, լա՛ւ էր աս տարի հունձքը :

— Մե՛նք ալ լաւ գործեցինք Սիմօն, եթէ հունձքը լաւ չլինէր, ի՞նչայէս էշերը կրնայինք տքացնել :

— Ճիշտ է տղա՛յ, ճի՛շտ է գոչեց ուժեղ ծիծաղով մը ամէնչն տարէցն Ակոն, ու չարունակեց .

— Է աս ձմեռ ալ տղերքը հանգիստ թող ապրին, աս քանի՞ տարի կայ որ չէնք չնորհք ձմեռուան պարէն մը չի շտկեցինք :

Ու երեք անձերը նայեցան վստահութիւնով էշերու, գոչեցին միաշունչ .

— Հօ՛, հօ՛ հօ՛, ու խթեցին երկար չպուխներով էշերուն քամակները, էշերն իրենց ընթացքը երագեցուցին, ականջնին ցցած դռալով : Այս համերգն երեք Հայերուն ուժ տուաւ, ու երեքն ալ աւիւնով սկսան երգել

Եկուր կապեմ սուրբ մէջքիդ  
Սսպար կապեմ քո վզին,

Եւ հայրենեաց սուրբ դրօշակը  
Թող ծածանի աջ թեւիդ :

Յոյս մը լեցուց երեք հայերուն սիրտը, երեքին ալ կուրծքերը բարձրացան ու չնչեցին դաշտին առոյդ մժնուրորտը : Ակոն կասկածի ակնարկ մը նետեց դաշտին չորս ծայրերն ու գոչեց .

— Ճե՛ցէք . տղաք, ձեր ուղածին պէս, մարդ անաւսուն չիկայ : Ասառած ձեր ձայնը կը լսէ ու Հայուն կ'ողորմի, դաշտին վրայ երկինքը մօտիկ է :

Հով մը հեռաւոր, ծածուկ ծաթրիններուն, վայրի ուեհաններու շունչը կ'անցնէր ձամբարդներու մօտէն, ու կոճուկներուն թեղանիքները փեղկերու պէս կը ձօճէր : Մարդիկը կը քալէին ու դաշտն անձայր կ'թուէր : Կրկին Գոգոր իր անոյշ ձայնովը մեներգեց .

Հովէն սարէն ուստի՞ կուգաս,  
Սզատութեան դուն անուշ ձայն,  
Հովէն սարէն ուստի՞ կուգաս,  
Իմ հայրենի անուշիկ ձայն :

Կրկին կը գանդաղէին էշերը իրենց ընթացքը, ու քայլերն աւելի մեղմ կը բացուէին :

— Տղաք, երեք ժամուան ուղի ունինք, պէտք չէ աճապարենք, տակաւին ցերեկ անգամ չէ, ընդմիշեց Սիմօն :

— Լա՛ւ, բայց անգամ մը անցնինք Ղան տէրէսին, աւելցուց Ակոն :

— Մի վախնար Ակօ ցերեկ օրով հոն աւաղակ չի մնար :

— Է :

Երեք Մարդերը պահ մը գետինը նայեցան ու կրկին խթանեցին էշերը : Յուլիսի վերջն էր, տաք արև մը կիշնար դաշտին վրայ, ու հեռուները գորշ մանշակի երանգներով հողերէն վեր գոլորշիները կը բոցավառէին :

Թոչուններ կ'անցնէին հողերու մօտէն գանդաղ գնացքով ու յարդատանիքներ կողմանի հեռաւոր անջրպետներու մէջ կը լուծուէին .

— Տղա՞ք, բան մը իմացա՞ք :

— Ի՞չ, Ակօ՛, հետաքրքիր գոռացին երկու ընկերները :

✓ — Վեց նահանգներուն խնդիրը . . . :

— Վեց նահանգները, է՛, լրացած է, լրացած : Վահան վարժապետ էղպէս ըստու, ինկիլիզն էր որոշեր, քիչ օրէն ազատութիւն պիտի ըլլայ վրայ տուաւ Սիմօն :

— Մեռնիմ, պօռաց Ակօն, ապի հայուն պաշտպանը, ու կասկածով շարունակեց :

— Բայց տղա՞ք, հայը շատ խաբուած է, այդ ալ թերեւս սուտ է . . . է, հայ, վայ . . . :

— Սու՛տ, սու՛տ դժոհանքով խօսեցաւ Գոգորը, ինչ կըսես Ակօ՛ կըլլա՞յ, խալալիք է ինկիլիզին խօսքը

— Է՞՞վ գիտէ տղաք, թերեւս ողորմի Աստուածաս ապաշխարանքին վերջացուց Ակօն :

Դաշտին արահետը կը հակէր, զառիվայրն զգալի կըլլար հետպահետէ ու Դան Տէրէսին կը նշմարուէր :

Էշէրն աւելի կը դանդաղէին ու կ'ցնցուէին իջնալով :

Խօսքը դադրեցաւ, լուռ ու մունջ կիջնային երեք չարչիները : Երեքն ալ անզէն էին ու երեքն ալ յաղթ հասակով :

— Տղա՞ք, զէնք ունի՞ք հարցուց Գոգոր :

— Զէնք, ի՞նչ ընելու համար, կրկնեցին ընկերները :

— Դեղ կ'ըլլար, ժամեցաւ Գոգոր :

Ինչնող արահետը կասեցաւ ու երկու ծառալիխտ ժէռոտ ըլուրին մէջէն շարունակեցին իրենց ճամբան : Աշը շատ աւելի այրող էր հիմա ու ֆէսէրը մինչեւ ճա-

կատ ծածկող չալմաներուն տակէն քրտինքը կը հոսէր առատօրէն երեքին ալ թրծուած դէմքերուն վրայ :

Զորը կ'անցնէին, վերջին զօրեղ կանաչով ծածկուած ծառերու մէջէն լուռ, ջանալով անալմաւկ քայլեր առնել : Յանկարծ էշերէն մին երկարաձիգ խաղերով սկսաւ զուալ, ու բլուրները կողկողագին արձագանգումներ ունեցան, ձորը շարժեցաւ կարծես ու քարերը ձայնեցին : Երեք հայերը միաբերան սուլեցին, ու իջան ուժագին իշուն քամակին փայտերով, ու մռնջեցին զայրագին :

— Հա՛, ճիշտ ատենը գտար աւանա՛կ, շան ծնունդի էշը ետևի ստներուն վրայ կքեցաւ ու սկսաւ արշաւել .

Կողմնակի թուփեր իշացին ու հրաղէնի ձայն մը ձորը դզրդեց : Երեք հայերը կանգ առին, ու անոնց աշվիքները շարժեցան վերքի սուր խիթով մը :

— Աեցէ՞ք, մի՛ շարժիք, եթէ մեռնիլ չէք ուզեր, դոչեց բիրտ ձայն մը :

Երեքը մէկ քարացան :

— Քակեցէ՞ք էշերուն բեռները, հրամայեցին չորս հրացանի փողեր, ճամբարդներուն վրայ շտկած փայլուն, արիւնով լցուն, վայրագ աչքերով անծանօթներ, ու ժպտեցան : Քակեցէ՞ք բեռները ու առեէք քսակնիդ :

Հայերն յիմարներու պէս կը մնային :

— Շուշ, շուշ . . .

— Ամա՞ս, բաշա՞ս, հազիւ լսելի ըրաւ Ակոն, ձեր, ձեր արեւուն . . . :

— Շուշ, կ'ուզէ՞ք մեռնիլ, ու անոնցմէ մին դաշոյնը փայլեցուց որ արեէն շողարձակ, քարերուն վրայ ճերմակ լոյս մը նետեց :

— Շուշ, կը կենա՞ք, կեալուրներ, ուրեմն կիանքերնիդ կամ մալերնիդ . . . :

Երեք կորովի մարդերը ծերերուն նման հակած, բը-

նաղդօրէն վեց էշերուն մօտեցան :

Աճապարեցէ՛ք, երկա՛ր տեւեց, քակեցէք ապրանք-ները, է վատեր, ուրիշ գործերէ մեզ ետ ձգեցիք ։  
Կ'փռենք հիմա ձեզի, կ'փռենք՝ մենք Եաշարէ մարդ-ենք :

Ու պարկերը, կողովները կարգաւ ինկան պղափկ արահետին մէջ կարգաւ։ Էշերը թեթեցած, սկսան վաղել :

Յետոյ աւազակներէն մին, երեք հայերը խուզար-կեց, անոնց քսակները պարսկց ու հեռացաւ։

— Դէ՛ս էշերուն հետեւեցէք հիմա, հրամայեց ձայն մը :

Երեք հայերը քալեցին, քալեցին, քալեցին, ան-խօս անմռունջ, իբրև դժոխային երազէ մը արթնցած, ու կէս ժամ յետոյ հաղիւ, երբ ձորէն բարձրացան դէ-պի սորահարթը, իրենց ետին ձգեցին ակնարկ մը պա-ղատանքով, վախով ու վրէժով լցուն ու մրմնէցին։

— Անօրէնները . . . :

Կէս օրը կ'անցնէք երբ անոնք քաղաքին մօտը հասան :

— Ի՞նչպէս ներս պիտի մտնանք, տղերք, ձեզ մա-տաղ, աս ի՞նչ ամօթ, հէյ վախ, գոչեց Ակօն։ Հէյ վախ, հէյ վախ։

Երկու ընկերները չխօսեցան,

— Պէտք է խոնախ երթանք, տղա՛ք, ու բողո-քենք, յուսադղոց Ակօն։

— Խոնա՞ս, լա՛ւ, բայց ի՞նչ օգուտ, մեր մալերը ետ կուզա՞ն հեկեկաց Սիմօն։

— Երթանք, հոգ չէ, բողոք տանք, մեր ձայնը ըսին թերեւս, ուղակի Ղայմախամին ելլենք, ա՛խ, աս ի՞նչ օրէնք, ի՞նչ կեանք, հա՛յ, վա՛յ . . . :

Երեք ճամբորդները դատարկ, անրեռ էշերով մօ-

տեցան քօնաքին :

Երկու զինուոր քօնաքի դուռին մօտ կը հսկէին, — ի՞նչ կ'ուզէք հարցուց անսնցմէ մին։

Քեզ զուրպան Հիւսէին չալուշ, կողոպտեցին մեզ : — Ի՞վ, ո՞ւր, հարցուց յայտնի ցաւով մը զինուորը,

Ժողովուրդի հարազատ զաւակը :

— Դան տէրէսին, Եաշարի մարդերը :

— Ահա անիծուածներ, դէ՛հ շուտ վեր ելէք Ղայմա-խամին մօտ, գեռ չէ մեկնած :

Հսկայ դուռնէն երեք հայերը ներս մտան, յայտնի յոյս մը կար իրենց դէմքին վրայ նկարուած : Պահ մը վերջ երեքն ալ մտան Ղայմախամին սենեակը, ծուեցան ու համբուրեցին անոր բաձկոնին թեղանիքը, նահան-ջեցին մինչեւ հաստ կաշեկատ վերմակով գոցուած դու-ուը, ձեռքերնին իրենց փորին վրայ խաչեցին ու մնացին :

— Ի՞նչ կուզէք ի՞նչ պատահեցաւ ձեզի հարյուց դաժան դէմքով, հանդիսաւոր, հրամայական, թաթարի նեղ աչքերով, ցանցաւ մօրուսով, դեղնամորթ միջա-հասակ մարդը :

— Մեզ կողոպտեցին :

— Ի՞վ :

— Եաշարի մարդիկը, Ղանլը Տէրէն. Էֆէնտի լը-սելի ըրաւ Ակօն ծուելով յարգաբար :

— Կ'ստես, շուն, շնորհիւ Ն. Վեհափառութեան վի կրնար ատանկ բան մը ըլլալ։ Երբե՛ք, երբէ՛ք :

Երեք հայերը խոնարհութիւն մ'ըրին :

— Այս՛, այս՛, մրմնջեց Գոգոր մնը վեց դատարկ էշերը քօնաքին առջեւ են էֆէնտի :

— Ձեր վեց էշերը, քօնաքին առջեւը, հա՛յ, ի՞նչ, հոս ախոն է, վայ սրիկաներ, ի՞նչ համարձակութիւն գոչեց զայրացած մարդը, ու աւելցուց ունալով :

Դուք Ֆէտայիներ էք, ինծի նայեցէք, ինչո՞ւ գիւղ գացած էիք :

— Մենք չարջի՛ ենք, ապրանք կը ծախենք, լսելի  
ըրաւ Սիմոնը:

— Չարջի՛, ոև օձեր, օձեր կ'ատէք, տէ՛ ճիշտն  
ըսէք. դուք գիւղերը զէնք չ'բաժնեցի՞ք:

— Երեք Հայերը սաւմուկեցան, զգացին որ երկաթ մը  
իրենց վիզերը կ'գրէք:

— Ի՛չ, ո՛չ, մենք չարջի ենք աղաղակեցին:

— Ես ձեղ կը ծանչնամ, իմ մօտ թուղթեր ունիմ  
ձեր մասին, հեգնուա մունջեց գայմագամը, ոչ մէկը ձեղ  
չէ կողոպտած, ատիկա կարելի չէ չնորհւել . . . :

Երեք հայերը զգացին թէ, ինչ ամբաստանութիւն  
կը ծանրանար իրենց վրայ ու անիծնեցին զիրենք հոդ ա-  
ռաջնորդող որոշումը:

— Եէ շան ձգածներ, չ'խօսի՞ք, այս՝ այս՝, դուք  
Ֆէտայիներ էք, զէնք կը բաժնէք, տէրութեան ապե-  
րախտնե՛ր, խօսեցէ՞ք, խօսովանեցէ՞ք, Մարդը հե-  
տլզնետէ սպառնական կրլար:

— Մենք, ընդմրչեց Ակօն, մենք պէյ էֆէնաի, քեղ  
մատալ, մալ կը ծախենք գիւղերը, մեր վիզերը ձեր  
ոտքերան տալ, մենք զմելի մ'անգամ չունինք, մենք  
Ֆէտայի չենք, տէրութեան զուլերն ենք մենք ձեղ-  
մէ արդարութիւն կը զաղատինք, մեղ կողոպտեցին:

— Կեղծաւո՞ր, չողոքովթնե՞ր այս՝ դուք Ֆէտայի  
էք. դուք շէք կողոպտուած, դուք կը կողոպտէք մի-  
այն, հանրային անդորրութիւնը ձեղի նման վատերը մի-  
այն կը խանգարեն, ա՛լ, չնորհւել ն. կ. վեհափառու-  
թեան դուք չէք կրնար կողոպտուած ըլլալ, այդ բանը  
կարելի չէ, կատաղութեան նոպայով լիցուած գայմա-  
քամը ոտքի ելլերով գոչեց, կեցէ՞ք, հիմա ձեր պատի-  
ժը պիտի տամ, կ'ցէք: Որիւնը զլուխն եր ցատկած  
տէրութեան պաշտօնեային:

— Հիւմնի աղա՛, քէօ՛ր Հիւմնի եկո՛ւր, եկո՛ւր  
գոչեց գայմագամը:

Դաժան նայուած քով հսկա՛յ երիտասարդ մը ներս  
մտաւ: Դրան մօտ կանգ առաւ:

— Զարկ երկաթները Տէրութեան այս ինալիններուն  
ձեռքերուն ու քսանական չի զուք զարկ, յետոյ բանար  
նետէ, ասոնք Ֆէտայի են, ասոնք, այս՝, տառնք են,  
գիտեմ . . . տէրութեան որդերը:

— Մենք անմեղ ենք, մենք չարչի ենք հեկեկա-  
լին երեքը մէկ կողկողագին:

— Կորսուեցէ՞ք, կ'հասկնա՛ք հիմա, չուն Հայեր . . .  
կէս ժամ վերջ, մերկ, կապուացած, ուռեցած,  
արիւնախեղդ ոտքերով, հսկայ, մեռելատիպ երեք հա-  
յերը ցածկեկ առնէք մը ոտքի հարուածներով ներս ին-  
կան: Բանտին մէջն էին . . . :

— Արդեօք գալան ակա՞նչ ունէր, խորհեցան մե-  
ռած երեք հոգիները:

Ծառան վերագարձաւ գայմագամին մօտ, ու պե-  
խերը շակելով գոչեց հրճուոտ.

— Պէտք եղածէն աւելին տուի իրենց.

Է լա՛ւ ուրեմն, էշերը առնիս գոմն առաջնորդէ ու  
քմծիծաղ մը շարժեց քթին տակ գայմագամը:

\* \*

Երկու ամիս վերջ, իրիկուան մը մօտ, կայսեր ծը-  
նունդի տարեգարձին օրը, բանտին դուռը բացուեցաւ,  
կրկին քէօ՛ր Հիւմնին կանգնեցաւ սեմին վրայ ու գո-  
չեց բարձրածայն. |

— Ակոք, Սիմոն, Գրիգոր հոս թող գան:

Անկիւնէն երեք հայերն յառաջեցան դուռ դողա-  
հար:

Հիւմնին հատիկ հատիկ ըստաւ.

— Շնորհիւ ն. կ. վեհափառութեան անհուն գը-

թութեանը, ձեր յանցանքը ներուած է, կընաք մեկնիլ ։  
— Աստուած երկար կեանք տայ մեր փատիշային,  
մրմիչեցին, ու ծոեցան մինչև գիտեն յարդանքով . . . :  
Քիչ վերջ երեք կմախքնեւ, կը հեռանային քօնա-  
քէն :

### Լ Ս Ի Ռ Հ Ե Բ Ո Ս Բ

— Ծօ՛, վարժապե՛տ, գուք մարդ չէ՛ք, աղջի՛կ  
էք, աղջի՛ք, ձեր, հազարէն մէկ աղայ մարդ չի շինուիր  
գոչեց մանուկ չէլէպի ու բարձրածայն ծիծաղեցաւ,  
շուշը դիտելով յալթական :

1893ի աշունն էր: Հինգ հոգի էին ամայի սրճա-  
րանին մէջ, գիւղաքաղաքի դասասուն, որճեին ու եւ-  
րեք ջողեր: Սրճարանին դուռները կեսով գոցուած էին:  
Քանի մը օրերէ իվեր ջարդի մը վրայ կը խօսուէր ու  
աւանին մէջ հայերը կ'զգուշանային իրենց տուններէն հեռանալ :

— Իրա՛ւ է, լեզուն է բռնուէր պատուելիին, ձայ-  
նեց սեղանին անկիւնէն՝ նիշար անդամներով, չար հայ-  
եացքով Աղա մը, Սրապ:

Սրճուաքիթ ծերուկ մը, Գարբիկ աղան, մրժմրթաց-  
քմծիծաղով.

— Դէ՛, վարժապետ, ի՞նչ կը խորհիս, ջա՛րդ կայ,  
ջա՛րդ, հայերը կը մեռնին: Հոս ալ մեր քիւրտեր կը  
շարժին, զէնք ունի՞ս, գէթ զմելի մը կամ խարտոց մը:

Խնդուքն ընդհանուր եղաւ, զսպուած խնդուք մը  
վախի գողով օծուած: Վարժապետը, Կարօն, աղջկան-  
մը չափ վախկոտ էր, այդպէս կը հաւատային տեղա-  
ցիք: Ան քիչ ալ կը խօսէր, լուակեաց մը: Սրճեփը,  
երկուասարդ մը, գարշանքով նայեցաւ դէպի դասատուն,

Ֆիծաղի նոպայէ մը բռնուեցաւ ու մէջքերուն յեցած  
բիրտ ձեռքերը ինկաւ աթոռի մը վրայ: Սրճարանը պլղ-  
տիկ հրապարակի մը անկիւն էր: Զինորակամները  
կանցնէին հրապարակէն շտապով, ու թուրքեր ցանցառ  
կ'երթեւէկէին, հանդարասորէն ծխելով: Զիաւոր մը յան-  
կարծ սրարշաւ թռաւ սրճարանին առջևէն:

— Բօստաճի՞ն է, լսելի ըրաւ վարժապետը:

— Բօստաճի՞ն ի՞նչ մեծ բան, ի՞նչ կայ, այո՞ , բօս  
տաճին, վախցա՞ր, վարժապե՛տ ծաղրեց Գարբիկ աղան:  
Կրկին վայրկենական ժողով մը տիրեց ու յիտոյ ամէնին  
ալ մտածեցին: Սրճեփն յարդանքով տռաւ սուրճի գո-  
ւաթներն աղաններուն առջեւէն, ու ըսաւ հեգնոս սու-  
լումով մը.

— Գաւաթդ տո՛ւր, Պատուելի . . . :

Վարժապետը հնազանդեցաւ: Մարդը թաղծոս էր,  
անյօյս կ'երեւար: Դրօշտկի վերջին թիւերն Հայուն ցաւը  
կը նկարէին: Զարդերը կարգաւ կը կազմակերպուէին  
նահանգներուն մէջ :

Ու մարդը լոււս, կը մուայլէր, գալուկ մը կանցնէր  
ճակատէն: Կը խորհէր անյօյս օրերուն վրայ ի՞նչ պիտի  
ըլլար իսեղճուկ այդ աւանին ճակատագիրը: Կորովի  
բազուկներն ինչո՞ւ պակսէին ինքնապաշտպանութեան  
համար, ու կ'անիծէր մտովի հայ ջոջը որ ամէն գիտակ-  
ցութիւն վիժել տռած էր գիւղացիներու հոգւոյն  
մէջ :

Սղաները կը ջանային կրկին խնդալ: Յանկարծ  
Մանուկ չէլէպի խղեց լուութիւնն ու պօռաց կատղած.

— Հէ՛, վարժապետ, ուր ե՞ս, մարդ Աստուծոյ,  
ի՞նքպինքի եկուր, հոս մարդ է նստեր, շուն չէ իմա-  
ցա՞ր ծօ՛, ես այս օրս քեզի պէս հարցւը ծառայ ու-  
նիմ . . . :

Վարժապետը ցնցուեցաւ և խոր կարեկցութիւնով

դիտեց աղաները : Ան կրկին անխօս մնաց մշամած :

Իրիկունը հեռու չէր, արեւին լոյսը աւելի մեղմօ-  
րէն կ'առջար փաշոտ հրապարակին վրայ : Պղտիկ ցուրտ  
հով մը չոր աերեւները կ'աւելէր հեռուի անվիւնները :  
Զիու մը թոփիւնն հրապարակին լուսութիւնը խզեց : Հինգ  
մորդիկը դէպի դուրս դիտեցին աւշով ու զարժացած  
զիրար նկատեցին : Ասիկա անսովոր բան մ'էր :

Զիւրոր զինւորական մը Աստուած բարին կատա-  
րէ, սրճեփին ապշած մրէմրթաց :

— Վարժապետ, ի՞նչ է այս, հետաքրքրուեցաւ  
Սրապ աղան վախի մտերմութիւնով : Վարժապետը չխօ-  
սեցաւ : Հեռուէն անորոշ զոչիւններ կուգային .

— Պապանձած է, յարեց Սրապ սրտմտութիւնով :

— Զգէ՛, ձգէ՛, Սրապ, վախը սսկորներուն է ան-  
ցեր, մուկ է կարեր, մաք մահէ՛, այ մարդ, սանկ մեռ-  
նիլ, նանկ մանկլ մէկ է, կրկնեց Գարփիկ աղան ու  
շարունակեց .— Աշխար վրայ ո՞վ ունիս, վարժապետ-  
մէկ գլուխ, մէկ . . . :

Աւժգէն պայմում մը ծերուկին խօսքը կասեցուց :  
Բնադրով հինգերն ալ վեր ցատքեցին :

— Ի՞նչ է աս . . . սսոմումի աղաղակով ձայնեցին :

Կրկին պայմիւններ, աւելի սրոշ, աւնիլ չոր, ու-  
փողի աղէտալի երկարածիկ վանկեր, սրոնք քօնա-  
քին մօտէն կուգային :

— Մեռանք, գոչեց մանուկ չէլէպի ու ինկաւ գու-  
նատ սէտիրին վրայ : Վարժապետը դէպի ի հրապարակ  
վազեց շնչառապառ վերադարձաւ, ու գրկթէ հրա-  
մայեց .

— Վեր ելէք, վեր, վերնայարկը, կուգան այ-  
լազգները, շուտ, շուտ . . . :

Բոլորն ալ հնազանդեցան գերիներու պէս : Վար-  
ժապետը ուժգին գոցեց սրճարանին կիսարաց դուռը

ու երկաթն ամրացուց : Սրճարանին մէջ գիշերը տեւեց :  
Յուշիկ ինքն ալ վեր բարձրացաւ խարխուլ, շարժուն  
սանդուխին որ դէպի առաստաղին մուտքը կը տանէր,  
ու զայն ոտքով գետին գլորեց :

Երեք աղաներուն սիրտին զարկը ախուր մթնոլոր-  
տին մէջ որոշ կ'ըլլար : Սրճեփը կուլար բաներ մը հեծկըլ-  
տալով :

— Դէ՛ : մի լար, դուն մեզ պիտի մատնես մրմնջեց  
վարժապետը :

Դուրսը զինքերը կ'որոտացին, երթեւեկը կ'երագու-  
էր, ու հեռաւոր աղէկառուր ձաները կ'ընդհատուէին,  
սուրեր կային շաղող մօտերը :

— Կ'ջարդէն Հայերը, վաշի, աս ի՞նչ ճակատա-  
գիր, աս ի՞նչ բազդ, պիտի մեռնի՞նք հառաջեց Գարփիկ  
աղան :

Զինքերը միշտ աւելի ուժգին կ'պայմէին, ու պոռ-  
չտուքներն հասկնալի ըլլալու չափ մօտերէն կ'ուգային :  
Կատաղի խուժման մը կը հոսէր հրապարակ՝ ուր դէնքի  
ձայներ, հայնուչ, պայմում, պաղատանք, գժոխացին  
մթնուրստ մը կը շինէին սարսաւուն սրճարանին շուրջ :

Անհամար բերաններ կ'ոռնային որոշ, սրճարանէն  
քիչ հեռու :

— Գարփէ՛ք կեավուրները, զարփէ՛ք, մի խնայեք,  
անոնց մալերը, կիներն ու աղջիկները ձեզի հալալ . . .  
բռնաբարեցէք, կողոպտեցէք յանուն մարդարէին :

Հինգ անձերը փուտած էին այդ խաւարին մէջ . ծե-  
ռունի Գարփիկին կզակները կ'կափկափէին ուժգին, լուռ  
կ'արտասուէին սրճեփին ու երկու աղաները : Վարժապետը  
գըլուխը ձեռքերուն մէջ կ'մնար անմռունջ ու կը դո-  
զար :

Ամբոխը վար կ'եռար, կը շրջէր, կը խորդար կա-  
տաղի մրրիկի մը հանգոյն : Խորտակումի ձայներ կուգա-  
յին, ու հեծեծումներ, պաղատագին ջայլեր :

Ասիկա ջարդն էր :

Մէկէն ձայն մը ուժգին գոչեց սրճարանին առջև :

— Հոս մարդ կայ, հասէք, հասէք, կեալուր հատ մը մի ձգէք :

Հինգ Հայերն երերացին, սողալու շարժումով մը, ու կսկծալի ախ մը թռաւ ամինուն բերնէն :

Անծանօթը կ'ոռնար դրան առջև տակաւին :

— Զարկէք, զարկէք մի խնայէք, Աստուծոյ սիրուն. զարկէք կեավուրները, հոս, հոս եկէք :

— Զաւակինի՞ս հեծեց Մանուկ չէլէպին, զաւակինէրը, կինս . . . :

Տապարի հարուածը կրկնուեցաւ :

— Ախ, նոր ամուսնացած եմ, չչնջեց Սրապ, կինս, զաւակին Սերդոն :

— Սուրբ Սարգիս արեւուդ մատաղ դուն աղատես, Սուրբ Յովհաննէս ոտքերուդ դուրսպան, բոլոր մաւլերս հալալ ձեզի, հազար ոչխար մատաղ, կ'աղօթէր ծերունի Գարփկ աղան :

Սրճեփը կուլար վարժապետին ձեռքը սեղմած ուժգին :

Վարժապետը խաւարին մէջ հակած՝ ոտքի կանգնեցաւ :

— Լոեցէք գոչեց, ապա թէ ոչ պիտի մեռնինք :

Զորս մարդիկը շունչերնին քաշեցին իբրևու թէ մեռած էին: Վարժապետը անհետացաւ :

Մի քանի բռպէ վերջը դուռը խորտակուեցաւ:

Սարճանակի վեց ուժգին պայմաններ կրպակին աղմկեցին, ու ցնցեցին:

Վիրաւորւողի քիրող ձայներ ոռնացին շուներու պէս :

Զէնքի որոտ չոր ձայներ կրկնուեցան, հայուններ կրկնուեցան ու միաբերան գոչեցին տասնեակ մը մարդեր.

— Ահ, կեալուր . . . :

Խորտակուող անօթները շաչեցին գետիններուն վրայ ու սրճարնն ամայացաւ . . . \*

Փող մը կրին իր արիւնոտ, յաղթական երգը բարձրացուց :

Չորս ապրող դիակները սարսուացին առիքին մէջ : Մէկն հրապարակն վրայ հատիկ հատիկ գոն պոռութով կ'ձայնէր:

— Մայնա . . . մայնա . . . : Եղբայրնե՛ր ցրուեցէ՛ք, գոր չմնաց ա՛լ . . . :

Էղանը կ'երդուէր հանդիսաւոր, յաղթական: Դիշեր մը եղած էր ա՛լ:

Զայները համրօիքն դաղրած էին: հազիւ հեռաւոր պայմաններ մը երբեմն կ: զօրացնէր ախանին մեռնող մթնորլողը :

Քաղաքիկը խողխողուած, թալանուած ու արիւնուած էր: Դաշնները աւարները պիտի բաժնէին իրենց արջերուն մէջ հիմա:

— Տղաք մեղմ հառաջեց մանուկ, տղաք ո՞ղջ էր ախ ի՞նչ էր աս . . .

Ո՞չ ո՞ք ձայնեց :

Մարմինները խաւարին մէջ դողացին բնագլորէն, իրարու մօտեցան սողալով, ու խաւարին մէջ խարիսաբող ձեռքեր սոսկումով իրարու հանդիպեցան: Կրկին ատեն սեռաւ ամէն շարժում: Անդգայ չորս հայերը մնացին իրարու շատ մօտ, գիրդ գիրկի. իրարու ըղգեստ պինդ բռնած, խեղդամա: եղած ոչխարներու նման տապալուած:

— Գարփկ աղա, Գարփկ աղա, հազիւ լսելի լրաւ Մրապ . . . :

Գարփիկ անշարժ էր, լեզուն բռնուած, իբրև անշամալոյծ մը:

— Գարփկ, Գարփկ, գոչեց Սրապ ու խածաւ ուժգին ծերուկին ցուցամատը: Մարմինները կծկուեցան այս ձայնէն, ու խուլ աղմուկ մը լեցուց առիքը: Ծերուկը կէս մը բարձրացաւ ինկաւ գետին ու բանդաւ գուշելով կակաղեց:

— Վարժապետը տղաք, վար . . . ժա . . . պետն ո՞ւրէ . . .

— Փախաւ, լսելի ըրաւ գողարար սրճեփը, ու աւելցուց, գիշե՛ր է:

— Ախ զաւակներս, կի՞նս, մրմիջեց մանուկ։  
— Շուշանս, Սէրգոս, ամբողջացուց Սրապ։  
Մանուկ չէլէպի Սաղմոսէն հատուածներ կ'արտա-  
սանէր զառամածի մը նման ու պահ մը ցեղնայտրկին  
մէջ ամէնն ալ աշօթեցին միաբերան։

\* \* \*  
Քանի մը աքլորներ կը խօսէին։ Սովորական ա-  
ռաւու մը պիտի լուսնար։

— Փառք Տիրոջ, մրմիջեցին չորպէ մէկ։  
— Երթանք, փախչինք ասկէց ըստ սրճեփը, ա-  
քաղաղները կ'երգեն, առառ է։

Մեծ ճիգով ամենքն ալ նստան, շարժելու անկա-  
ռող, իրեւ թէ ճականներով ծեծուած ըլլային։

— Երթանք, մեկնինք, ձայն չ'կայ, անօրէնները գա-  
ցին, տուն երթանք Աստուծոյ սիրուն, Սրապ աւելցուց։

— Երթանք, երկորդեց մահամերձ Գաբրիկը։  
Ու, ճակած, սմբած, սարսուն, բորոտ չուներու  
պէս խարխափով, սողալով խաւարին մէջ, փնտուցին  
էջքի ծակը, ծածկոցը քաշեցին։

Սրճեփը ցատկեց՝ վար, դրաւ սանդուխն ու դողա-  
հար, անպամալոյցներու պէս իջան երեք աղաները։

Սրճարանին մէջ մութէ էր տակաւին, դաւաթներու  
բեկորներ կը փշտուին անոնց ոտքերուն տակ

Չորս մարդերը, ծեռք ծեռքի անցուցած դողահար  
յառաջացան ու իւրաքանչիւր քայլի գլորեցան գետին  
իրենց ոտքերուն կառուզով չորս դիակներուն վրայ։

Չորս անգամ չափեցին արիւնոտ գետներն ու բարձրա-  
ցան կորսուած, խելակիրոյս, մթագնոտ աչքերով։

Կոյրերու պէս չօշափիեցին գուռին տախտայիէ որ-  
մերը։ Փորձեցին ցատկել փողոց, կրկին արգելք մը ի-  
րենց ոտքերուն առջև, իրենց ոտքերը գրկող մը կար,  
յաջորդաբար իրենց հապճէպ սոսումին մէջ, ինկան դի-  
ակի մը վրան որ մերկ էր։ Սարսափ...։

Վեր բարձրացազ չորս կուրծքեր հծծեցին։  
— Վարժապէտը...։

Ու չորս ստուերներ առանց յետադարձ ակնարկի,  
հալածուեցան դեւերու նման։

Ամպամած արշալոյսի տմոյն հեւք մը դիւցազնին  
դէմքը կ'որոշէր, ու վերքը կարիւնէր տակաւին լուռ  
հերոսի կուրծքին վրայ։

### Ի ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒԹԻՒՆ

(ԾՆՈՒԻՆԴԻ ՊԱՏՄՈՒԻԹԻՒՆ)

Աւանին խրճիթները կը ներհէին ձիւնի հաստ կրկ-  
նոցին տակ, ձորին ցից կողին վակած։ Օրը կը խուսա-  
փէր աննշմար, հորիգնին վրայ ամսկերուն տակ քանի  
մը պղտոր կարմիրներ կը մաշէին։ Ժայռերը աւանին  
վրայ կը հակէին կարկառուն, շերտաւորուած սա-  
ռոյցներու երակներով, որոնք իրիկուան մութէն կը  
մանիշակուէին ալօտ, սեւ ցցուածքներու հետ կը ըրփ-  
ւէին։ Ամպերը վերը սեղմուած, լսւրթ օդին մէջ ծա-  
ծանող ցուրտաչն ցնցուած, կը մօտենային ժայռերուն,  
կը խածնէին անոնց կատարները ու կ'անորոշէին զա-  
նոնք։

Խթումի այդ իրիկունով հազիւ քանի մը բուխե-  
րիկներ վարանոտ ծուխ մը կը ցրուէին, առանց ատոր  
քաղաքիկը գերեզման մը պիտի թուէր։

Մելքոնց Օհանջանը ուշ էր մնացած, թափ տուաւ  
իր քայլերուն ձիւնի խորունկ խաւերսւն մէջէն։ Շկեց  
ուժով մը ծեռքերը, փչեց անոնց մէջ, հրեց ուշգին  
դուռը որ ճռչելով լնկրկեցաւ։ Զարկաւ ոտքերը քա-  
նի մը անգամ գետին, հազիւ լսելի ձայնով մուռուց։

— Բարի իրիկո՛ւն։

Գոցեց դուռը բիրտ հարուածով մը, որուն վրայի  
ձեւներն թափեցան, ուղղուեցաւն բակին անկիւնը փու-  
ռին մօտ, անոր երկաթէ ծածկոցը գետին նետեց։

Կատար, Օհանջանի մայրը, անկիւնի բազմոցին  
վրայ ծալլապատիկ, իր սամոյըին մէջ փաթթուած, կը  
յօրանջէր շարունակ, համբիչը հանդարտորէն շարժելով։  
Փոքրիկ մը անոր լաջակին հետ կը խաղար։

— Օ՞չ, ուշ մնացինք, աճապարէ՛, կի՞ն, Հեղնա՛,  
բե՛ր մառխը, քանի մը լուցկի՛, մթնեց, վառէ՛ լամ-  
բարը գոչեց Օհանջան :

Հեղնա՛, Մելիքենց Օհանջանի կինը, շարժեցաւ.  
վառեց փոքրիկ ճրագը, բերաւ մառխերը փուռին մօտ:  
Նայեցաւ խմորին, տաշտին ծածկոցները վեր առնելով,  
հոտուրտաց թթուաշ խմորը, ու ձայնեց ցած,

— Օհանջա՞ն, խմորը հասնելու մօտ է :

— Լա՛ւ, մտախո՛, ըստ Օհանջան :

Կոճերը արդէն տեղաւորած էր փուռին մէջ, ցա-  
խերը անոնց ստորոտները շարեց, բացատներուն մէջ  
դրաւ մառխի կտորները, վառեց զանոնք :

Փուռին մէջ փայտերը կ'սկսէին ճարճատիլ, բոցեր  
թանձր ծուխերու մէջէն կը փայլէին, լոյսը կիյնար բա-  
կին մէջ, պառախին դէմքը կողողէր, ու փոքրիկին չէկ  
մազերը : Ծերունին տխուր կերեւար, հոգերով պաշար-  
ուած :

Երիտասարդը անժպիտ էր ամիսներէ ի վեր : Ան  
իր տոհմը անպատպուստած կ'զգար : Դրացի Սէթենք  
մերժած էին իր եղբօրը տալ իրենց աղջիկը : Ատանկ  
մերժումի մը չէր կրնար սպասել ինք, ինք որ հարուստ  
էր : Եղբայրը սիրած էր աղջիկը, ճանհիլը, ու մերժումէն  
վերջ գլուխին առած, հեռացած տունէն : Կարելի՞ էր ա-  
սոնք մոռնալ, ու սկսիլ յարաբերութիւնները Սէթենց  
հետ :

Մելիքենց այնքան գուարթ տան վրայ աեսակ մը  
սուդ արածուած էր :

Օհանջան անհամբոյր, կարծր, ու մոայլ դարձեր էր :

Հիմայ խթումի իրիկունով, բարի ծերուկ կինը կը  
խորհէր իր զաւակներուն վրայ : Ի՞նչ պիտի ըլլար այդ  
գժտութեան վերջը, մին հեռացեր էր, ուր էր արդեօք  
այդ պահուն, իսկ միւսը պիտի զրկուէր խոստովանա-  
նանքէ, հաղորդութենէ...:

Փուռին մէջ բոցերը կը շարժէին աշխոյժ, խիտ  
դեղնագոյն : Աղիւսներու վրայ թրծուն, կարմրորակ,  
կը տարածէին իրենց լեզուակները : Բակը կը լուսաւրո-  
ուեր շատ աւելի, ու թարաքներուն վրայ ոսկեգոյն սա-  
մավարները, կլայեկուած սաները, կաթսաները, պղին-  
ձէ փոքր անօթները կը ժպտէին, կ'ոգեւորուէին, կը  
փայլատակէին :

Պահ մը բակը կիսաստուերի մէջ կը թաղուէր,  
բայց փուռէն դուրս խուժաղ բացերու ցանց մը կը լե-  
ցընէր անագապվնձի երանգներով՝ բակը :

Օհանջան թեւը փուռին տուած, բոցերը կը նկա-  
տէր, ծխամորձը բերանը, ծուխի գուլաներ փուռէն ներս  
կը փչէր :

Փոքրիկը՝ քակած էր ծերունի կնոջ լաջակը : Ան  
կը մնար անտարբեր, խոհուն : Իր քթանի պէս ճերմակ  
մազերը խնամքով սանտրուած, լոյսով կ'ողողուէր բո-  
ցերու բռորէն : Դէմքին կնճիռները, կքած թուշը, աչ-  
քերը անփայլ ու բարի, իր ապրած տարիներուն երկար  
շարքը կը վկայէին :

Հեղնա խմորի տաշտին մօտ խմորի անձեւ կտորնե-  
րը կը ձեւաւորէր, թռչուններ, ձուկեր կը կերտէր,  
չիւսուած մազերու ձեւը կուտար, անոնց վրայ նկար-  
ներ կը նախշէր : Հեղնա իր մանուսաէ էնթարիին մէջ  
գեղեցիկ էր, ու իր կիսադէմքը քնքոյշ :

— Օհանջա՞ն, զտաւա՛կո, վաղը պիտի՞ խոստովա-  
նիս, հաղորդութիւն, ճաշա՛կ, չպիտի՞ անես, գորո-  
վով ըստ պառաւը :

Երիտասարդը ձեռքի վճռական շարժումով մը պա-  
տասխանեց,

— Մելքի մէջ կորսուէլ կ'ուզես, տղա՛ս, դժողքի  
կրակի՞ն մատնուիլ կ'ուզես :

— Ի՞նչ ընեմ մարի՛կ, չեմ կրնար հաշտուիլ Սէթենց

հետ, գուր կը խօսիս :

— Վաղը ծնունդ է, ի՞նչ կ'ըսեն, գնա՞ սղաս,  
գնա՞ հաշտուէ, Սէթենց հետ, հաշտուէ՛, ի՞նչ ընենք  
Աստուծոյ կամքն է եղեր որ չի տուին իրենց աղջիկը :  
Մեղքի տակ պիտի մնաս, վայ ինձի, վոյ ինձի վճռեց  
պառաւը, ու շարժեց համրիչը որ հեշտ խշդրասոց մը  
հանեց :

Փոքրիկը ծերուկին ծունկին վրայ հանգչուցած գը-  
լուխը կը քնանար :

Դուրսը բան մը չէր շարժէր, ո՞չ իսէ վանդակ մը  
կը ճռնչէր, ո՞չ իսկ մսկոտ շուն մը կը կաղկանցէր :

Փայտերը փուռին մէջ կրակի կոյտի մը վերածուոծ  
էին : Վարդադոյն ու մանիշակ բոցեր փուռին կամարը  
հաճելի մեղմ կարմիրով մը կը պարուրէին :

Մոխիրներ կայծերու հետ կ'ոստոսաէին :

— Բե՛ր խմորները, Հեղնա՛, կանչեց Օ՛անջան :  
Ակիշով մէկդի ժողվեց կրակը, զանոնք փուռին դրան  
շրթունքներուն մօտեցուց : Խոնաւ քուրջով եղերուած  
երկար փայտ մը արագ, քանի մը անգամ շրջեցուց  
փուռին մէջ, յարեց :

— Շտապէ՛, Հեղնա՛, փուռը կը պաղի : Մանկա-  
մարդ կինը՝ իր երկար մատներով սրսկեց հաւկիթը խը-  
մորներուն վրայ, անիսոնի հատիկներ տեղաւորեց ա-  
նոնց մէջ :

Պահիկ մը յետոյ փուռը կը գոցուէր :

Ծերունի կինը կիսախուփ աչքերով, անհանգիստ  
կը դիտէր Օ՛անջանը, վայ իրեն, Հաղորդութիւն չ'առ-  
նել ծնունդի օրով . . . : Ի՞նչ օրերու հասեր էր . . . :

Օ՛անջան աթուակի մը վրայ կը մրափէր : Մօրը  
վիշտը, ու անոր խօսքերը զինքը աւելի անհանգիստ  
կը դարձնէին :

\*\*\*

Կէս գիշերը կ'անցնէր : Հով մը կ'սկսէր փոքրիկ  
պատուհանները ցնցել : Յուրաքանչիւ աւելի զգալի կ'ըլլար  
հիմա բակին մէջ, որ ստուերին մէջ կը մրափէր :

Ծերուկ կինը իր գլուխուը կը կքեցնէր, կը թաղէր  
մուշտակին մէջ : Անկարելի կ'ըլլար իրեն ննջել :

Անուշ բուրումը պատուական իւղի, հաւկիթի, ա-  
նիսոնի մուշկահոտութեամբ օծուած, կը լեցնէր բակը :

— Հանե՞նք կաթաները փուռէն : Մեղմու ծեծեց  
Հեղնա Օ՛անջանի ուսը : Օ՛անջան ընդուստ ցատկեց :  
Բուռն բոյր մը խուժեց բակին մէջ : Փոքրիկին ոուն-  
գերը, շրթունքները դողացին, կատու մը աղաչաւոր  
միաւով մը ուղտացաւ Հեղնափ ոտքերուն քով :

Աղօտ, աղտոտ դեղնորակ լոյսին աակ մխացող  
լամբարին, կաթաները կը շարուէին թարաքին վրայ :

Օ՛անջան պոնդեր տուաւ քանի մը կաթաններու :  
Հեղնա հպարտութիւնով նայեցաւ անոնց : Օ՛անջան ին-  
կաւ աթուակի մը վրայ : Գլուխը պատին առւաւ, աչ-  
քերը խփեց, մինչ գեռատի կինը ծրար մը կը քակէր  
գգուշութեամբ, հանեց դամասկեան կերպասէ իր մե-  
տաքս էնթարին, կոճէկը՝ ոսկեճամուկ : Կերպամները  
կը խշրտային :

Յանկարծ սարսուռ մանցաւ տունին լայնանիստ  
որմերին, ուժգին ցնցում մը յաջորդեց անոր : Օձախին  
փուխերիկէն հողի կայտեր թափեցան գետին :

— Տէ՛ր ողումեա՛, գոչեց պառաւը, խաչակնքելով :  
Փոքրիկն արթնցաւ, երկչուա, շուարած :

— Երկրաշարժ կայ, գոչեց Օ՛անջան, քանի մը  
քայլ դռան մօտենալով : Մելիքենց Հեղնան ձգեց մա-  
գերուն խիտ, սեւ երկար խուրձը : Յուղումի ձայներ կը

Հարունակուէին լսուիլ, բարձր և հետզհետէ աւելի որոշ ։  
— Բան մը, չարիք մը պատահած է Սէթենց, աղաւ-  
չեց մը նկամարդ կինը, անոնց ձայներն են։ Վաղէ՛,  
օգնութեան հասիր։ Ճիշերն ընդհատ կ'ելլէին, լուռ  
պահեր է վերջ։ Յուրաէն զոփացող մարդիկ կային դուրսը։

— Համի՛ր, Աստուծու սիրուն, կրկնեց պառաւը՝  
սուքի ելլելու ճիգով մը, տղամարդ չունին տունը ։  
Գուգորը գիւղէն առառուան դէմ կուդայ, Օհանջան։

Օհանջան դուռը բացաւ, փուք մը սառոյցի կտորի  
մը պէս բակին մէջ տարածուեցաւ։

Երկու վայրկեան վերջ վերադարձաւ ցասկոտ դիւ-  
մագծերով, երերջնելով գլուխը հեգնորէն, գրեթէ հայ-  
նոյելով։

— Սէթենց տան պարտէղին վրայի ժէռէն փրթած  
խոչոր քար մը, դէպի ձոր գլորեր է։ Ամէնն ալ դուրս  
լեցուած են։

— Պէտք է հո՛ս բերել, տիրական շեշտով վճռեց-  
պառաւը։ Հեղնա՛, գնա շո՛ւտ հոս բեր զիրենք։

Օհանջան սարսուռ մը ունեցաւ, զգուանքի ար-  
տայայտութիւններով մը իր կանոնաւոր դիմագծերը  
ծամածուեց, քանի մը կոճղ նետեց թոնիրին մէջ մար-  
մըրով։ Յետոյ նստաւ անխօս, դալկացած, հիւանդի-  
մը նման, աթուակը մը վրան։

Յուրատն անտանելի կըլլար։

Քանի մը բոպէ վերջ, գեղանի մանկամարդ աղջիկ  
մը, երկու կիներ, տղայ մը ներս կը մտնէին։ Հեղնա  
ասոնք թոնիրի մօտ տեղաւորեց։ կը դողային եւ լու-  
ռին մէջ կը լսուէր ակուաներու կակաւիլը։ Օհանջան  
գաղտուկ, անհամարձակ կը դիտէր արտասովոր այս  
հիւրերը։ Իր այնքան ատած այս ընտանիքն իր տանը  
մէջ։ Կ'ատէր զանոնք, բայց տակաւ կը գթար ատոնց  
վրայ, հին սէր մը կը ծնէր։

— Շո՛ւշան, աղջիկս վեասուե՞ցաւ տունը։ Աստուած  
ազատեց։ Անցեալ ըլլայ անձկութեամբ վրայ բերաւ դը-  
րացուէին, կիսարէմքը դարձուց պառաւին կողմը, պա-  
տասխանեց երիշոտ։

— Բա՛ն չկայ, վլաս չունինք, բայց վախցանք,  
տունը խոտի մը պէս երերաց։

Թոնիրին բոցերը աթուակներու վրայ նստող հիւ-  
րերը կը լուսաւորէին, անոնց տօնական օրերու թաւշ-  
եայ կոճուկները, զրուագուած, ծաղկերանուած կլապ-  
ամններով, ոսկեգոյն, կը շողային։ Էնթարիները մե-  
տաքսէ։ կը ծփային, լոյսը կը թացնար անոնց վրայ,  
կը սահէր, կ'ալեկոծուէր։ Մելիքենց Հեղնան հիմա հեշտ  
կերպով կ'անցնէր վերջին իր շար շար մեծ ոսկիները։

Ան կը գիտէր իր գրացիները խանդաղատանքով։

Թզթուած լուսամուտի մը երկաթները կը գծագ-  
րուէին աղօտ թուղթին վրայ։ Ծերուկ կինը՝ կը փսիք-  
սար, կը սաղմոսէր։ Նարեկէն հատուածներ կ'արտա-  
սանէր։ Օհանջանը չէր վրիվեղներ ակնարկէն։ Հարսին  
հասակը կը չափէր գորովալի։

Էնթարիները կը վժվժային, կը սարսուային։ Վըզ-  
նոց ոսկիները կը փսրտալին անուշ հունչերով։ Պղտիկ  
լաճը հազիւ 7 տարու, կը մշար, նուռ այտերը մուշ-  
ակին տակ պահած։ Կ'երագէր։ Փշփանքներու, ոսկի  
արծաթ վարախներու մէջ պլլուած Յիսուս մը, լոյսե-  
րու մէջ ողով, ծննր երգերով, իրեն անծանօթ ներդաշ-  
նակութիւններով, զորս կրնար համեմատիլ տան դի-  
մացի ծառերուն երգին հետ միայն, կ'իջնէր երկինքէն։  
Յիսուսի հետ հրեշտակները կողովներով կը բերէին կլոր  
լուսնի նման պտուղներ։ Հովիւները գառնուկներ շալ-  
կած, նորածին Յիսուսի կը վազէին։ Ծերուկն այնպէս  
էր պատմած իր թոռան։

\* \*

Դոփիւն մը հեռաւոր, տակաւ կը մօտենար: Զիու  
մը արագ ոստումները վայրկեաններու լոռութենէ վերջ,  
սառերու վրայ չոր հնչեւններ կուտային: Հեծեալը կը  
մօտենար: Շուշան ոստում մ'ըրաւ: Ուտքի ելան բոլորն  
ալ: Օհանջան դող մը զգաց:

Հեծեալը կեցաւ:

— Հեղնա՛, Պոգորն է գոչեց Շուշան: Երկու կի-  
ները դուրս վաղեցին: Ծերունի հանին անհանդարու կը  
շարժէր, ժամուն՝ դրան կողմը կը նայէր: Պուգոր ե-  
րեցաւ իր ահազին վերարկուին մէջ, ան դրան սեմին  
վրայ կեցաւ, ընկրկեցաւ:

Հեղնա մօտեցաւ ամաւսինին, փոփաց բաներ մը  
Օհանջանի ականջին: Շուշան մեղմիւներս կը հրէր ա-  
մաւսինը, բաներ մը մրթմրթալով:

Երկու այրերը կը մնային սառած, զիրենք խաչա-  
ձեւող, պաղատող ակնարկներու մէջ:

— Է՛հ, տղաս, պիտի մնա՞ք այսպէս: Փաթթուե-  
ցէք իրարու, պագէք զիրար, հաշտուեցէ՞ք, վաղը Ծը-  
նունդ է պօռաց ծերուկ կինը: Անզգալի շարժումով  
երկու հարսներ յրեցին իրենց մարդիկը: Օհանջան եւ  
Պոգոր գահավիժեցան իրարու: Լայնօրէն բացուած հուժ-

կու բազուկներ զիրար գրկեցին: Հեշտանքի, գոհու-  
թեան, երջանիկ չունչ մը թռաւ զսպուած կուրծքերէ:

— Պիտի խոստովանին, ձեշա՞կ պիտի առնեն,  
փառք քեզ, Մանուկ Յիսուս, գոչեց ցնծութեամբ  
պառաւը:

Ու երբ իրար գրկած կը մնային երկու գժտուած  
հոգիները, այդ համատարած անդորրին մութի և լոյսի  
գիրկընդիւառումի պահուն, եկեղեցին զանդակը և  
կոչսակները, տարածուն, ներդաշնակ, անորակելի թիւն-  
դերով կ'աւետէին Ծնունդը . . . :

\* \*

Քիչ վերջ երկու հաշտ ընկերները ձեռք ձեռքի,  
ցնծուն, թրթոսւն, ձիւնապատ արահետներէ կը բարձ-  
րանային եկեղեցի, անոր խունկով կնդրուկով օծուն  
կամարներուն տակ հնչեցնելու «փա՛ռք ի բարձունս»ը:

Մ Ե Ւ Ո Ւ Ժ Ը

Պարտէզին մէջ մայիսի արև մը կը խայտար ու  
աքասիաներու ծաղիկներ յամրօրէն ստուերներուն մէջ  
կը թաւալէին:

Շուշան աթոռակիմը վրան, յամրօրէն կը հիւսէր  
գուլպան, ու իր առջեւ թարմ մարմանդին վրան փոք-  
րիկ մը անհանդարս կը շամէր, կը քրքչար ու անհաս-  
կընալի բարբառ մը կը նետեր մեծ մօրը երեսին: Կի-  
նը յաճախ գաղտագողի ու պաշտպանող ակնարկով մը  
զայն կը լրտեսէր. քայլցրօրէն կը ժպտէր ու կը շարու-  
նակէր հիւսել: Յոգնած կին մը, որ տակաւին ծեր չէր  
համարուէր, բայց աւերուած. հատած ու նիհար: Յայտ-  
նի կերեւար վիշտերու գծած կնճիռները դիմագծերուն  
վրայ, որոնց վրայ սակայն կարելի էր նշմարել թար-  
մութեան քանի մը շեշտեր: Մազերը արյիին, որոնք  
սե, ու լրթագոյն ծալիկներով եղերուած լաջակէն կիյ-  
նային դէպի կզակները, կանխահասօրէն սպիտակ էին  
կարմիր գեղնուութիւնով մը: Կինը անհուն զրկումներու  
կեանք մը կը յիշեցնէր:

Պահ մը Շուշան լքեց ձեռքերը վարդագոյն գող-  
նոցին վրան. սպիտակ բուրդէ գուլպան բռնած: Դէպի  
ետին ձգեց գլուխը, ծառի բռնին կրթնցուց, ու հեշ-  
տանքով գոցեց աչքերը, հանգստաւէտ թուլութիւն մը  
զգաց կանխահաս ծերունին, արեւէն գինով:

Երբէք այդքան եղական խաղաղութիւն չէր զգա-  
ցած, տառապանքի վարժ ու ցաւերու մէջ ծնած, այդ  
սփոփ վայրկեանը իրեն համար գերագոյն նուէր մ'էր:  
Հով մը կը շարժէր իր քթանէ մազերը ու արեւը սփո-  
փանք կուտար իր դէմքին:

Շուշան հետզհետէ աւելի երանութեան մէջ կիյ-

նար, ո՞չ մէկ յուղում, տաժանելի աշխատութիւն զինւքը կ'զբաղեցնէր : Աստանկ գարուն մը առաջին անդամն էր որ կ'անցնէր խորհեցաւ ու իր երակներէն զգաց սուղալը տեսակ մը խայտանքի և յաղթութեան երգի ու լուրեմն ամէն հոգ վերջացած էր, ալ կ'ապրէր : Պահը հազուագիւտ էր : Բոլոր երկարամեւ հոգերը, կեանքի անարդութիւններ, տարապայման աշխատութեան ժամերը, կաղմուելու, գէպքի կործանումէն վերականգնելու երազը չին ձգած իրեն անդրադառնալու, անցեալին վրան գէթ անդամ մը, յիշելու հին կեանքը, բայց լաւ էր որ այդեւէս եղած էր : Յաղթականը պէտք է պայքարէն վերջ ամփոփուի ու տեսնայ յաղթութեան մնալութիւնը : Եւ Շուշանի, հէտ կիւրեղենց Շուշանին համար պահը աւելի նպաստաւոր էր արթնցներու, քըրքրելու գզերու հին կնճիռներուն, անհամար յուզումներուն, գերագոյն ճիգերուն, հերոսական կամքի, հաւատքի, և ցեղային անգիտակից իտէալի յիշատակները ։ Շուշան այս երանութեան վայրիկեանին պէտքը կզգարբնազդօրէն բանի մը ու ատիկա իր հին կեանքին հաշուետութեան պէտքն էր, կեանքին փոթորկոտ տարիներուն :

Երկու մանչերը հեծցուցեր էր, փոքրիկ քաղաքին մէջ անոնք հարուստ կը սեպուէին, և իր տունը, իր տունը հիմա առատութիւն կար, կ է յ ի կի կաթն անգամ չէր պակսեր, եւ ո՞վ գերագոյն երջանկութեանը հարս մ'ալ ունէր, հարս մը և ինչ հարս . . . :

— Փա՛ռք Տիրսջը, փա՛ռք ստեղծողին մենախօսեց Շուշան ու ինկաւ աւելի խոր անշարժութեան մէջ, ցաւագին արտայայտութիւն մը զգալի եղաւ իր գէպին վրայ :

Դէպքին վրայ կ'անդրադառնար, իր կեանքը դէպքէն կ'ակսէր, մոռցած էր հարսնութեան ամօթխած գու-

հունակ օրերը : Աշխարի ճանչցած էր դէպքէն վերջ, և ինչ դէպք, ինչ աւերող շրջան : Փոքրիկ բարգաւած քաղաքը մոխրակոյտի մը վերածուած էր : Շուշան կը կին կ'ապրէր դէպքը և անոր երեւակայութիւնը կը կազմէր պատկերներուն ամենէն վայրագը : Կը լսէր հեռաւոր վայնասունները, տապարներու հարուածները, զէնքերուն ուժգին չոր պայթը, կը տեսնէր հրդեհները մօտաւոր այգիններուն մէջ, կը հուսուըտար դաշտերուն մէջ այրող, պոհուող ցորեններուն բոյըր : Մանաւանդ պատկեր մը կը ցնցէր զինքը, իր դրացին տանը առջեւ կատարուած նախճիրը : Այս ինչպէս կարուած ականջներէն, դունջներէն, ձևուաքերէն, ստինքներէն արիւնը կը հոսէր աղբիւրի նման : Շուշան ցնցուեցաւ, տագնապով դիտեց չորս դին, փոքրիկը խոսերը կը կրծէր : Լըռութիւնը երկինքէն կ'իջնար պարտէզին մէջ ու արեւը միշտ աւելի ջերմին կըլլար : Տունէն պղինձներու հունչը կուգար : Այրին նորէն մրափեց և ահա ամբոխը հայու արիւնին էն յետին կաթիլին ծարաւի, տեսաւ իրենց տան առջեւ : Թաթար մը կը պարզէր մաշրակայով արիւնը կոկորդէն վար իբրեւ գինի, ուրիշ մը, որ ստինքը մը կը ծամծմէց : Ան ինչ ակնարկ ամսւսինինը, իր Գոգորինը, երբ վերջին անդամ մ'ալ կը համբուրէր զինքը : Ահա իր անձանաչ մարմինը ճապաղիքներու մէջ, և դահճ մը որ անընդհատ կը խանջէ, կը հայնոյէ կ'իջնայ եաթաղանով անոր կուրծքին կրկնելով . . .

— Մեռի՛ր կեալուր, այսէ հայուն արժանի վախճանը . . . :

Այդ մարդը Շուշանի առջեւն է, ան աչքերը բացած իսկ իրապէս կը տեսնայ ոճրադոքծը, թունաւոր լերկ, ձիթագոյն դէմքով մը, խոշոր սպիով մը ճակատին մէջտեղ : Կը տեսնայ այդ մարդը, որ իր տունը կը թալլէ :

Կեանքոտ համեմատաբար երջանիկ քաղաքը կը  
նստէր մոլիբի վրայ : Շուշան կուրծքը ծանրացած  
զգաց թարախով, չզառութիւնը կ'երագուէր, ու զի՞նքը  
անտանելի դրութեան մը կ'ենթարկէր, շարժեց թեւերը,  
ձգեց գուլպան ոտքերուն առջեւ : Փոքրիկը կը սողար,  
առաւ զայն ծունդերուն վրայ : Մանու՛լ հանգչեցուց  
գլուխն մեծ մօրը կուրծքին :

Շուշան մեղմով երգել սկսաւ .

Օրօր բսեմ քնանաս,  
Քնանա՛ս որ մեծանաս,  
Մեծանա՛ս որ զօրանաս,  
Զօրանա՛ս մեծ մարդ ըլլամ:

Տղան կը մշար . . . :

Նորէն անիմանալի պէտք մը կը մղէր Շուշանը,  
սուլուելու անցեալին մէջ : Ան քալել սկսաւ տարինեւ-  
րու փշալից ճամբան : Ամէն բան լրացած էր, բայց բան  
մը կար : Ապրեցնել փոքրերը :

Ապաշխարութեան կեանքը կ'ակսէր : Հաւատքը կը  
մնար, հայ կնոջ գերագոյն մխիթարութիւնը :

Կիւրեղենց Շուշանը տասը մատներ ունէր որոնք  
չին դողար տակաւին :

Օր տեսնող կին մը չի կրնար մուրալ : Պատիւն ալ  
միակ վարձքն է հայ կնոջ :

Պատուհասէն վերջ, առաջին ամիսները ինչքա՞ն  
դժնդակ եղած էին : Յօնի դէպքը աշունին էր եղած :  
Չմեռը մօտալուտ էր : Տառապանքի այս հողին վրայ  
ամէն ծրագիր հաշիւով մը կը յօրինուի :

Շուշան կը խորհէր հիմա թէ քանի՞ գիշեր քնացած  
էր ամբողջ ձմռուան մէջ, երբ կը կարէր, ու կը հիւսէր  
անհատնում, աշխարհի չափ երկար թեւերով գոյնզգոյն  
գլուխաներ, միշտ աւելի արագ, տենդոս, աւելի ծա-  
գուլպաներ, միշտ աւելի արագ :

Խելու համար : Մինչ մանչերը կ'ինային փսխաթի մը  
վրան, պատուտած վերմակին տակ, Շուշան անհատնում,  
սառ, անշշուկ գիշերներու հետ միայնակ, փոքրիկ մը-  
րափող ճարագին առջև կը հիւսէր, կը հիւսէր մեռած  
հոգիով, արցունք կուլ տալով, սոսկումէն հերոս կըտ-  
րած, միշտ աղօթելով, կ'աշխատէր հեռացնել քարի  
նման աշքերուն վրայ ձնշող քունը, վիրաւորելու աս-  
տիճան խածնելով փայտացած մատներբ : Այրին կը  
տեսնէր հիմա որ գուլպաներուն հետ իր կեանքն ալ  
գործուած էր :

Շուշան հարիւր տարուան պատմութիւն մը կը  
կարծէր յիշել հոտ կծկուած : Թշուառութեան երանգնե-  
րը այնքան ճոխ էին :

Միակ տենջ մը ունենալը կը յիշէր : Երկու եղբայր-  
ները աեսնալ համեստ կրպակի մը մէջ : Արդէն դպրոցն  
աւարտած, իր զաւակները գործի կերթային շաբաթա-  
կան հինգ դահնեկանով :

Հայտատանի քաղաքիկի մը համար չարեէկը հա-  
րբածութիւն է, և տասնոցի մը հետ ա'նածանքով կը  
խաղան :

Շաբաթները կ'անցնէին ու ստացուած չարեէկները  
իր գօտիին մէջ, մէջքին վրայ կը բազմապատկուէին :  
Իր իտէլու չարչի կրպակ մը բանալ էր : Զաւակներն  
ալ կ'աշխատէին, քարին հաց ճարող :

Հսու ազատ չնչեց Շուշանը : Կ'զգար թեկնեւութիւն  
մը, ու իր արշաւին ստոյգ յաղթութեան գիտակցու-  
թիւնը գինով կ'ընէր զինք :

Որբեւայրի կեանքին վեցերորդ տարին կրպակը  
բացուած էր : Շուշան չէր յիշեր հիմա թէ երանութեան  
աւելի մեծ օր մը ունեցած էր այդ օրէն զատ :

Տղաքը կարիճ, գործունեայ, եփուն էին : Փոքր  
գիւղերը կ'արշաւէր պերձանքի չնչին առարկաներ,  
ապակիէ գոյնզգոյն ապարանջանները, սոկեգոյն թի-  
թեղեայ օղերը, պրօշները կը փոխանակէր ցորենի, չոր-  
թանի, կորկոտի, ընկոյզիք, իւղի հետ : Այգի մ'ալ գը-  
նելու ձեռնարկած էին :

Այրիին գէմքը լոյս կ'առնէր, անոր հորիզոնը պայ-  
ծառ կը դառնար, ճակատին տժգոյն գիծերուն վրայ

կը բարձրանար գոհունակութիւնը հոգիին :

— Մեռնի՛մ Աստուծոյ ողորմութեանը , եքթիմեռ-  
րու պաշտպա՞նն է ձայնեց կինը , ու չերմ համբոյր մը դը-  
րաւ քնացող փոքրիկին ճակատին :

Շուշան կարծեց լսել յանկարծ սուր , հնչեղ շեշտե-  
րը զուռնային , ու թմբուկին բամբ որոտը : Մեծ զաւա-  
կը կ'ամռասնացնէր : Ո՛վ երջանիկ օր : Պարողները հաղ-  
ուած պարտէզին մէջ կը դառնան : Դինիի գաւաթները  
ձեռքէ ձեռք կ'անցնին , ոտքերը գեախնները կը դոփեն  
համաչափ : Տամնոցները կը փակին նուագողներու ճա-  
կատին :

Շուշանի ոտները կը ծեծեն գեախնը , ու կը յիշէ  
պարերգի մը նագարաթը :

— Տէ՛ս գնա՛ կուգա՛մ , նորէն կուգամ :

Շուշան սթափեցաւ իր թանկագին վերապրումէն :  
Պարտէզին դուռը կը ծեծէին ուժգին : Սարսուռն ձայն  
մը կը բարձրանար : Դրաւ մանուկը դալարիքներու վրայ  
յուշիկ : Բացաւ դուռը :

Դէպի ներս սոսկումի քայլ մը առաւ , զզուանքով  
պոռալով ,

— Ի՞նչ կ'ուզես մենէ . . . :

— Խանը՝ ոտներուտ փոշի՛ն կուլ տամ , քիչ մը  
հա՛ց , հի՞նգ զաւակներս անօթի՛ պիտի մեռնին :

Շուշան կը զննէր անծանօթը :

Պիտի ճանչնար զայն , պիտի ճանչնա՛ր , սպի մ'ալ  
ճակատին վրայ :

Արնեէն խաչուած աղաղուն անդամներով փոքրեր  
կառչած էլն մուրացիկին թեւերուն :

— Խանո՛ւմ , պատառ մը հա՛ց , զաւակներո՛ւդ ,  
ամուսինիդ հոգուն համար , տե՛ս սրանք :

Վազեց ներս Շուշան , վերագարձաւ հաց մը նետեց  
շտապով մուրիկին , գոցեց դուռը . . . :

— Ախ էրկանս ճալլա՛թն էր մրմնչեց . . . : Ու մինչ  
զոյգ մը արցունք դեղնած այտերէն կը սահէր վար ,  
անհուն ժպիտ մը անցաւ դիմագծերէն . . . :

Վ. Ե Բ Զ



ՀՀ Ազգային գրադարան



NL0353245

49203